

7509

91(436)

12-29

225



Որպիտ Երևան 98
Կաթ 9/2
Դ. ԽԱՉԿՈՆՑ

1238

ՏԱՐՐԱԿԱՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ

91(496)
Խ-23
մս.

ԲԱՐՁՐ. ԴԱՍԵՆՔԱՑՔ



ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Օսմանեան Կայսրութեան

(1004)
(1878)
(1871)

ՈՒՍՈՒՄՆ. ԽՈՐՀՐԳԷՆ ՎԱԻՆԵՐԱՅՈՒՍՆ

معارف نظارت جلیله سنک ۴۲۲ نومرو وفي ه جادی الاول سنه ۳۱۰
تاریخلو رخصتیه طبع اولمشدر
2012



Կ. ՊՈԼԻՍ
Ն. Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ

1898

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՅ

Լ. ՊՈԼԻՍ

ՈՒՍՈՒՄՆ. ԽՈՐՀՈՒՐԳ

ԹԻԻ 114



ՎԱԻԵՐԱԳԻՐ

Ազգ. Կեդր. Վարչութեան Ուսումն. Խորհուրդը քննութեան առնելով « Աշխարհագրութիւն Օսմ. Կայսրութեան » անուն դասագիրքն [Ա. Տարի], պատրաստեալ ի Մեծ. Դաւիթ Էֆ. Խաչկոնցէ, զտաւ զայն օգտակար ի պէտս հայ ուսանողաց. ուստի եւ այսու պաշտօնագրով կ'արտօնէ յիշեալ դասագրքին յԱզգ. Տարր. Նախակրթարանս գործածութիւնը:

2 Սեպտ. 1887

Կ. Պոլիս

Ի զիմաց Ուսումն. Խորհրդոյ

Ազգ. Կեդր. Վարչութեան

Ստեփանակերտ

Ստեփանակերտ

[Կնիք]

Պ. ԲԵՐԷՍԷՆՆԵՆ ՏՕԲԹ. Վ. Յ. ԹՈՐԳՈՄԵԱՆ

32538- Ա. Է.

2004

8 15552-58

ԱԾԽԱՐՅԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՒ
ԱՍԻԱԿԱՆ ՏԱԺԿԱՍՏԱՆԻ

[11 — 13 ՏԱՐԵԿԱՆ ՏՂՈՅ ՀԱՄԱՐ]

«Վերասեսութիւն եւ ընդլայնում եւրոպական եւ Ասիական Տանկաստանի Աշխարհագրութեան :

Բնական նկարագիր, սահմանք, ծովեզերք, լեռինք, գետք եւ լիճնք. կենդանիք, բոյսք եւ հանք : — Քաղաքական աշխարհագրութիւն : — Նահանգային բաժանմունք, Մայրաքաղաք եւ գլխաւոր քաղաքք եւ նշանաւոր տեղիք եւ շէնք : — Ազգաբնակչութիւն, ցեղք եւ կրօնք : — Քաղաքակրթութիւն, դպրոցք, երկրագործութիւն, արուեստք եւ գեղարուեստք, վանառականութիւն, նանապարհք եւ միջոցք հաղորդակցութեան : — Բնագաւառին վրայ առանձին մանրամասնութիւնք, բնագրական, վարչական, պատմական եւ աւանդական :»

(1897ի Կրթական Ծրագիր Ազգ. Վարժարանաց :)



Ամէն գիրք, որ լոյս կը տեսնէ, ունի իր պատմութիւնը : — Մայիս ամսուան մէջ, եթէ չեմ սխալիր, օր մը, իր կրթական աշխատութիւններով նշանաւոր Սմբատ էֆ. Դաւթեան առաջարկեց ինձի, մեր Վարժարաններու դասագրքերուն մէկ պակասը լեցնելու մտքով, Պատ Ուսումն. Խորհրդի նոր հրատարակած կրթական Ծրագրի համաձայն, ի պէտս Տարր. Նախակրթարանին Բարձր. Դասընթացքի, պատրաստել «Աշխարհագրութիւն Օսմ. Կայսրութեան» դասագիրք մը :

Թէև ի սկզբան շուրթեցայ մնացի այս առաջարկութեան վրայ, բայց, կերպով մը, դաստիարակութեան օգտակար ըլլալու բաղձանքէն թելադրուած՝ քանի մը տարուան փորձառութեանս արդիւնէք կը ներկայացընեմ Պատ. պաշտօնակիցներուս, որոնց աջակցութեամբ կը յուսամ կատարելագործել յաջորդ տպագրութիւնները, եթէ քաջալերուի այս նախափորձը :

Աւելորդ չէ ըսել՝ թէ մեր ջշ առաջին անգամ է որ այսպիսի գործ մը լոյս կը տեսնէ եւ բնական է՝ որ, տեղ տեղ, սպրդին սրբագրութեան արժանի կէտեր, որոնց մեծ մասն ո՛չ այնչափ մեր կողմէն եղած անհոգութեան մը վերագրելու է, որչափ այն աղբիւրներուն՝ որոնցմէ կարելի եղածին չափ, օգտուած կը կարծենք : Այս առթիւ մեր չնորհակալիքը դասագրքիս Պաշտօնական Քննիչ Ա. էֆ. Պիպէռեանի,

որ գնահատելով մեր ձեռնարկը՝ ինչ ինչ կէտերու մէջ
մեզի խորհրդատու ալ եղաւ :

Պատ. Պաշտօնակիցներս կրնան, յարմար դատուած
տեղը, (իրենց բնակավայրին մասը) յապաւումներ եւ
ընդլայնումներ մտցընել եւ հարցումներն ու հրահանգ-
ները բարեփոխել :


Քիչ օրէն Դասագրքիս Բ. տարին ալ, յոյս ունինք
թէ, պիտի ամբողջացընէ ներկայ աշխատութիւնս :

Դ. ԽԱՉԿՈՆՅ

Ծան. Մինչեւ որ Հայ տառերով, մեր կողմէն պատ-
րաստուած, Օսմ. Կայսրութեան Աշխարհացոյցը հրա-
տարակուի, կը յանձնարարենք Քիբեքի Բոլիքիեի իւ-
պերսիք քարէ սեւ Ազիաքիեկն Թիւրքի, եւ Սիւսոսք
Եւրոպա :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Օսմանեան Կայսրութեան



ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ

ՕՍՄ. ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ կը տարածուի Եւրոպիոյ
Հար. Արեւելեան՝ Ասիոյ Արեւմտեան՝ և Ափրիկէի
Հիւս. արեւելեան մասերուն մէջ. աշխարհագրապէս
կարեւոր դիրք մը գրաւելով Ադրիական, Միջերկրա-
կան, Արքիպելագոսի Մարմարա, Սև ու Կարմիր ծո-
վերուն եւ Պարսից ծոցին միջեւ :

Օսմ. Կայսրութիւնն 3 մեծ բաժանում ունի, ԵՒ-
ՐՈՊԱԿԱՆ ԹՈՒՐԳԻԱ, ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐԳԻԱ ու ԱՓ-
ՐԻԿԵՒԻ Երկիրները, 4, 3050, 000 քառ. քմ. տարածու-
թեամբ ու 37 միլիոն բնակիչներով :

Եւրոպական Թուրքիա

1 ԲՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Սահման ու Դիրք. — ԵՒՐ. ԹՈՒՐԳԻԱ կը գրաւէ
Պալքանեան ցամաքակղզիին մեծ մասը : Սահմաններն

են Հիւսիսէն՝ Աւստրիա-Հունգարիա, և Ռուսմանիա (Դանուբ գետ), Արեւելքէն՝ Սեւ ծով, Հարաւէն՝ Մարմարա, Արքիպելագոս ու Հելլադա, (եւ Արեւմուտքէն՝ Ադրիական ծով, Չեռնակորա (Գարատաղ) ու Աւստրիա-Հունգարիա :

Եւր. Թուրքիա, իր շուրջը գտնուած ծովերուն պատճառաւ, հաղորդակցութեան կարեւոր ճամբայ մըն է Ասիոյ եւ Եւրոպայի միջեւ :

ԾՈՎԵՐ ՈՒ ԾՈՎԱՓԵՐ

Մովեր. — Եւր. Թուրքիա կը տեսնէ Սեւ, Մարմարա, Արքիպելագոսի, Յոնիական ու Ադրիական ծովերը :

Եւր. Թուրքիոյ կարեւոր մասերը կը կազմեն Չաւնագ-Գալիի ու Վոսիոսի նեղուցները, (իրարու կապուած Մարմարա ծովով) որոնք իրենց խորութեան համար կրնան մեծ նաւերու անգամ նաւահանգիստ ըլլալ :

Մովափեր. — Եւր. Թուրքիոյ ծովափը կը ձեւացընէ ծոցեր ու թերակղզիներ, մանաւանդ Արքիպելագոսի եզերքը, ինչպէս Սարոսի խորշը, Արոսի ծոցն ու Սելանիկի (Թեսաղոնիկէ) ծոցն որուն Արեւելեան կողմը կ'երկնայ Քաղկիսեան թերակղզին . ասոր 3 ճիւղերուն մէջ նշանաւոր է Արոս կամ Այնուոզ թերակղզին : Մարոսի խորշին Հարաւ. արեւելեան կողմը կը գտնուի Կիլիպոլուի նեղ թերակղզին :

Սեւ ծովուն մէջ, Պալգան լեռներուն վերջացած տեղը, կը տեսնուի Եւփրատ հրուանդանը :

ՀՈՂԻՆ ԿԱՐԿԱՌՈՒՄ ՄԱՍԵՐԸ

Կղզիներ. — Եւր. Թուրքիոյ ծովեզերքին մօտ կը գտնուին կղզիներ որոնց շատերը ցամաքի լեռներուն դէպ ի ծով շարունակութիւնն են : Արքիպելագոսի մէջ կան Թասոս, Սամոթրակի, Իմպրոս ու Լեմնոս, ու Միջերկրականի մէջ ԿրեՏէ մեծ կղզին :

Լեռներ. — Եւր. Թուրքիոյ լեռները կը բաժնուին երկու ճիւղի. 1. Տիմարեան կամ Ադրիականի ճիւղ ու 2. Պալգան լեռնագօտի ճիւղ :

1. Ադրիականի ճիւղն ունի շատ բազուկներ, որոնց մէջ նշանաւորներն են Պոսնայի ու Ալպանիոյ լեռները : Վերջինին զլխաւոր գագաթն է Չարսաղ (Սկարդոս, 2, 500 մ.) ուրկէ Պալգանի լեռները կ'ըսկըսին առաջանալ ցամաքակղզիին մէջ :

2. ՊԱՂԳԱՆ ԵՐԿՈՒ ճիւղ ունի. Ա. Արեւելեան-նիւսիային Պալգան (Հեմոս) որ կը բաժնէ Արքիպելագոսի ու Դանուբի աւազաններն ու կը վերջանայ դէպի Սեւ ծով Եէմինէ հրուանդանով. Բ. Արեւմտեան-հաւաւային Պալգան որուն զլխաւոր լեռներն են Հոսոսի (Տեսոթ տաղը), Արոս լեռն ու Սքրաննա սաղը, որ մինչեւ Կ. Պոլիս բազուկներ կ'արձակէ :

Չարտաղէն դէպ ի հարաւ լեռնագօտի մըն ալ կ'երկնայ շատ բազուկներով, որոնց մէջ կրնան յիշատակուիլ՝ Մեծօլո, Կիմարեան ու Ոլիմպոս լեռները :

Լեռնադաշտեր. — Հովիտներ. — Եւր. Թուրքիոյ լեռնադաշտերուն մէջ նշանաւորն է Պոսնա գաւառն ուր լեռներ և նեղ նեղ հովիտներ իրար կը յաջորդեն . Հովիտներուն մեծագոյնն է Հեքսէֆ. Ալպանիոյ լեռներ-

րուն կողերուն վրայի հովիտները նեղ ու բարեբեր են. Գոսովայի դաշտը Չարտաղի լեռներուն մէջ. Մաւրիսիայի դաշտը, Խոճապալգանի, Տեսրօթի ու Մթրանճայի միջեւ, ու Գրզանլըգի դաշտը Պալգան լեռներուն ճիւղերուն լմիջեւ :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Օամ: Կայսրութիւն ըսելով ո՞ր երկիրները կը հասկնանք. — Եւր. Թուրքիա ո՞ր ծովերը կը տեսնէ. — Եւր. Թուրքիոյ ծովեզերքը ո՞ր ծոցերը, ո՞ր թերակղզիներն ու հրուանդանները կան: — ո՞ր կղզիները կը գտնուին Արքիպիդաքոսի մէջ. — Եւր. Թուրքիոյ լեռները քանի՞ լեռնագօտիի՞ բաժնուած են. — Կ. Պոլսոյ բլուրները ո՞ր լեռներուն բազուկներն են. — Եւր. Թուրքիոյ լեռնադաշտերուն մէջ ո՞րն է նշանաւորը. — Հովիտներուն մեծագոյնը ո՞րն է. — Ո՞ւր կը գտնուի Գրզանլըգի դաշտը: Գծեցէք Եւր. Թուրքիոյ Ջրագրական աշխարհացոյցին մէկ մասըն ու կեռնագրական աշխարհացոյցը (լեռ, լեռնադաշտ, հովիտ, դաշտ):

ԳԵՏԵՐ ՈՒ ԼՃԵՐ

Գետեր. — Եւր. Թուրքիա երկու մեծ աւազանի կը բաժնուի, Արքիպեդաքոսի աւազանն ու Յոնիական - Արքիականի աւազան:

Արքիպեդաքոսի աւազան. — Ասոր մեծ գետն է ՄԱՐԻՉԱ. կամ Մէրիճ (Հեբրոս) որ Հիւսիսային ա-

րեւմուտքէն դէպի Հարաւ. արեւելք կը հոսի: Մէրիճի հետ կը միանան, էտիրնէի առջեւ, Թուրքա ու Արսա: — Սքրումա որ կը կազմէ Թափնոս լիճն ու Վարսար որ կը թրջէ Գոսովա ու Սեւանիկ նահանգները:

2. Յոնիական Արքիական աւազան. — Այս աւազանին գետերուն մէջ նշանաւոր են Տրին ու Գալամու: Առաջինը, Տրին, կը բղխի Օլսրիտայի լիճէն:

Լներ. — Եւր. Թուրքիա ունի շատ լիճեր, մասնաւանդ Ալպանիոյ ու Մակեդոնիոյ մէջ: — Շգոսրայի լիճը Ձեռնակորայի սահմանին վրայ, Եանեսայի լիճը՝ Եանեսայի կուսակալութեան մէջ, և Օլսրիտայի, Բրեգլայի ու Գասուրիայի լճերը՝ Մակեդոնիոյ մէջ:

ԿԼԻՄԱՑ

Կլիմայ. — Եւր. Թուրքիոյ կլիման բարեխառն է, բայց ձմեռը՝ ցուրտ, բարձր լեռներուն պատճառաւ ներսի մասերէն աւելի անձրեւը առատօրէն կը տեղայ ծովեզերքը, լեռներու վրայ ու անոնց ստորոտը:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Եւր. Թուրքիա քանի՞ աւազան ունի. — Որո՞նք են Արքիպեդաքոսի ծովի աւազանի գետերը. — Յոնիականն — Արքիականին. — Եւր. Թուրքիոյ ո՞ր մասին մէջ շատ լճեր կան. — Ո՞ւր է Շգոսրայի լիճը. — Եանեսայի լիճը. — Օլսրիտայի. — Բրեգլայի. — Գասուրիայի. անձրեւը ո՞ր մասերուն մէջ աւելի առատ կը տեղայ:

— Ամբողջացուցէք Եւր. Թուրքիոյ Ջրագրական աշխարհացոյցին միւս մասը [գետ, լիճ]. — Պատրաստուած Ջրագրական ու կեռնագրական աշխարհացոյցին վրայ սլաքածու նշանակեցէք անձրեւներու տեղալը:

Տնտեսական Տեղեկութիւն

1. ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բուսային ու Հանճային արտադրութիւններ. — Եւր. Թուրքիա բարեբեր ու հողագործական երկիր մըն է, կ'արտադրէ ԱՐՄՏԻՖ (ցորեն, գարի, եգիպտացորեն, որիզ, վարսակ, գետնախնձոր), բամպակ, կանեփ, ծխախոտ, ձէք, ձիքապտուղ, կնճիք (շուշմա), վարդի եղ, նարինջ, կիտրոն, բուզ, բժշկական տուցիւր, խեժ, ներկ տուող բոյսեր ու Ափիոն. — Սելանիկի ու Ալպանիոյ մէջ կան մեծ անտառներ ու պարտաւարտ արօտավայրեր :

Եւր. Թուրքիոյ հանքային արտադրութիւններն են երկաթ, կապար, քրոմ, սնդիկ, հանճածուխ, աղ ու շինուածաւարտեր :

Անտառաբուծութիւն. — Անանաբուծութեան մասնաւոր խնամք կը տարուի, ունի ոչխար, այծ, ձի, և Շերաւաբուծութիւնը տարածուած է Ռումէլիի, Մակեդոնիոյ, Ալպանիոյ ու Կրէտէի մէջ :

2. ՀԱՂՈՐԴԱԿՅՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՅՆԵՐ

Գետային ու Ծովային նաւարկութիւն. — Եւր. Թուրքիոյ ծովերն ու գետերը մեծ դիւրութիւն կ'ընծայեն նաւարկութեան ու վաճառականութեան, Ծովերէն զատ նաւարկելի են Մէրին ու ԴԱՆՈՒՅ գետերը :

Երկաթուղի. — Եւր. Թուրքիոյ երկաթուղիի գը-

ծերն են. 1. Կ. ՊՈՂԻՍ — ԷՏԻՐՆԷ — ՊԵՂԼՈՎԱ. — ԻՀԹԻՄԱՆ (Պուլկարիոյ սահմանագլուխը). — 2. Տէսե-աղան-Գուլիի-Պուրկազ : — 3. Սելանիկ-Տէսե-աղան. 4. Սելանիկ-Մէքրովիճա : Կ. Պոլս-Էտիրնէ գծով՝ Մայրաքաղաքը կապուած է Բարիդի հետ :

Յամաւային ճամբայ. — Եւր. Թուրքիոյ մէջ բաւական խճուղիներ չինուած են ներսի հաղորդակցութիւնն ու վաճառականութիւնը դիւրացընելու համար :

3. ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Վաճառականութիւն. — Եւր. Թուրքիոյ վաճառականութիւնը բաւական զարգացած է :

Ունի շատ Առեւտրական ու Դրամական հաստատութիւններ : Այս վերջինին գլխաւորն է Օսմ. Կայս. Պանֆան :

Ներածում. — Եւր. Թուրքիա օտար երկիրներէ կ'ընդունի հանճածուխ, շաքար, կոփ (խահվէ), գինի, աղած միս, բամբակեղէն, բրդեղէն, երկաթեղէն, մում, փերեգակի ապրանքներ, կարասիներ, Էսյն :

Արտահանում. — Դուրս կը շրջէ նախնական ճիւղեր, արմիք, ցորեն, գարի, մետաքս, բամբակ, գինի, բուրդ, մորթ, ծխախոտ եւ այլն :

Արուեստներ. Օսմ. Կայսրութեան թէ՛ Եւր. Թուրքիոյ եւ թէ՛ Ասիական Թուրքիոյ մէջ կան տեղական արուեստներ, որոնցմէ ոմանք քանի մը տարիէ ի վեր շատ ծաղկած են, տեղական արուեստներու արտադրութիւնները վաճառականութեան նիւթեր են :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Եւր. Թուրքիա ի՞նչ տեսակ երկիր է . — Բուսային արտա-
դրութեանց մէջ որո՞նք նշանաւոր են . — Հանքայինի՞ն . — Շե-
րամնարուծութիւնը ո՞ր կուսակալութեանց մէջ տարածուած է .
— Ո՞ր գետը նաւարկելի է . — Որո՞նք են Եւր. Թուրքիոյ երկա-
թուղիի գծերը . — Ինչո՞ւ շինուած են խճուղիները . — Վաճա-
ռականութիւնը ի՞նչպէս է . — Եւր. Թուրքիա՞ ի՞նչ ապրանք-
ներ կը ներմուծէ, ու ինչե՞ր կ'արտահանէ . — Բողոքատեցէ՛ք ներ-
մուծած ու արտահանած ապրանքները, ու ըսէ՛ք՝ թէ որո՞նք ա-
ւելի շահաւոր են :

Բացատրեցէ՛ք՝ թէ գինին, մոմն ու շաքարն ի՞նչպէս կը պատ-
րաստուին :

ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Եւր. Թուրքիոյ բնակիչները կը բաղկանան զանա-
զան այլակրօն ժողովուրդներէ .

1. ՕՍՄԱՆՅԻ ԹՈՒՐԿԵՐ, Ուրալ-ալքայեան ցե-
ղէն , այլեւայլ ցեղերու բաժնուած, իբր 4 միլիոն . ընդ-
հանրապէս վայելչակազմ, սեւաչուրի, բարեմիտ եւ
հիւրասէր են . պատերազմի ատեն կրօնքի ու հայրե-
նիքի անձնուէր զինուորներ . մէկ մասը հողագործ ու
մնացած մասն ալ կառավարական պաշտօնեայ ու զին-
ւոր . կրօնքով իսլամ :

2. Պուլկարները, 3 միլիոն , ծագումով Ուրալ —
Ալքայեան ցեղէն , բայց հիմայ Սլաւ . միջահասակ,
ժիր , հողագործ , ու խաչնարած են , կրօնքով Յու-
նադաւան , իրենց եկեղեցիին պետն է Եկզարֆն , ու-
րուն աթոռը Պոլիս է :

3. Առնաուսները (Ալպանիացիները) 1 1/2 միլիոն .

ծագումով անյայտ , կէսէն աւելի իսլամ ու մէկալ-
ները քրիստոնեայ . քաջ զինուորներ են :

4. Յոյները, ԱՐԻԱԿԱՆ ընտանիքին Հելլեն ցեղէն ,
900,000 , եռանդուն , գործունեայ , բայց մեծսիրտ
ու պարծենկոտ . վաճառականութեամբ ու հողագոր-
ծութեամբ կը զբաղին: Ունին ուրոյն եկեղեցի, ՕՐԹՈ-
ՏՈՒՄ , որուն Պատրիարքին աթոռանիստ քաղաքն է
Կ. Պոլիս :

6. Հայերը , 300,000 , Արիական ցեղէն , Ասիայէն
գաղթած են . արհեստաւոր ու վաճառական :

5. Հրեաները, 170,000 Սեմական ցեղէն , Սպանիա-
յէն գաղթած , վաճառական եւ դրամաւորս են : Ա-
ստնցմէ զատ կան նաեւ , Սրմաւրներ կամ Մակեդոնիոյ
Ուլանները (100,000) , օտար ժողովուրդներ ու թա-
փառաշրջիկ բոսաներ (50,000) :



Ո՞ր ցեղէն են Օսմանցիները . — ո՞ր կրօնքին կը պատկանին .
— Ո՞ր ցեղէն են Պուլկարները . — Ասոնց եկեղեցիի պետը ի՞նչ կը
կոչուի . — Ո՞ր ցեղէն են Առնաուսները . — ո՞ր կրօնքին կը պատ-
կանին . — Ի՞նչ տեսակ ժողովուրդներ են . — Ո՞ր ցեղէն են Յոյնե-
րը . — Ի՞նչ կը կոչուի ասոնց եկեղեցին . — Հայերն ո՞ւր կէ գաղ-
թած են . — Հրեաներն ինչո՞վ կը զբաղին :

Քաղաքական Տեղեկություն

Օսմ. Կայսրության Վարչությունը. — ՕՍՄ. ԿԱՅՍ-
 ՐՈՒԹԱՆ վարչութիւնը միապետական է. Կայսրը կը
 կոչուի ՍՈՒԼԹԱՆ որ միանգամայն հոգեւոր գլուխ է
 ԻՍԼԱՄՆԵՐՈՒՆ ու կը կոչուի ԽԱԼԻՖէ:

Սուլթանը քաղաքական գործադիր իշխանութիւնը
 յանձնած է ՄԵՆ-ԵՊԱՐՔՈՍԻՆ ու կրօնականը՝ ԵՒՅԻ-
 ԻԻԼ-ԻՍԼԱՄԻՆ: Ասոնցմէ վերջ կուգան Պասերազմի,
 Մովալին զօրութեան, Արսաին գործերու, Ներքին
 գործերու, Ելեւմուսքի, Արդարութեան, Առեւտրական
 գործերու, Հասարակաց կրթութեան, Հասարակաց
 շինութեան, Անճարժ ստացուածքներու, Անտաններու,
 Հանքերու և Հողագործութեան նախարարութիւնները:

Գաւառներու վարչութիւնը յանձնուած է Կուսա-
 կալներու եւ ասոնց ստորակարգեալ պաշտօնեանե-
 րու: Կուսակալութիւնները բաժնուած են Նահանգ-
 ներու (Սանճաք), նահանգները՝ Գաւառներու (Գա-
 զա), գաւառները՝ Գիւղախումբերու (Նահիլէ) եւ աս-
 անք Գեղերու:

Եւր. Թուրքիոյ վարչական բաժանումները. — Եւր-
 Թուրքիա (200,000 քա. քմ. արծ. ու 6 միլիոն բն.)
 կը պարունակէ Արեւելեան Բուսնի, որուն կուսակալն
 է՝ Պուլկարիոյ իշխանապետը, ու 8՝ կուսակալութիւն-
 ներ, Կ. Պոլսոյ, Էսիրնէի, Մանասքրի, Գոսուլայի,
 Շգոսրայի, Նանեայի, Սելանիկի ու Կրէսէի կուսակալու-
 թիւնները:

82-52221

(1004 4004) (87187)

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Օսմ. կայսրութեան վարչական եղանակն է՝ սեռակ է. —
 Որո՞նք են նախարարութիւնները. Գաւառներու վարչութիւնը
 որոնց յանձնուած է ու կուսակալութիւններն են Նահիլէս բաժ-
 նուած են. — Եւր. Թուրքիա քանի՞ կուսակալութեանց բաժ-
 նուած է. — Գեղեցիկ եւր. Թուրքիոյ կուսակալութեանց աշ-
 խարհացոյցը:



ԵՒՐ. ԹՈՒՐԿԻՈՅ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ


1. Կ. ՊՈԼՍՈՅ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Աճ. տեղեկություն. — Կ. Պոլսոյ կուսակալութեան
 սահմաններն են, Հիւսիսէն՝ Էսիրնէի կուսակալութիւն
 ու Սև ծով, Արեւելքէն՝ Սեւ ծով ու Վոսիորի նե-
 ղուց, Հարաւէն՝ Մարմարա ծով եւ Արեւմուտքէն Է-
 տիրնէի կուսակալութիւն:

ՏՆԱ. տեղեկ. — Կ'արտադրէ արմսիք, բանջարեղեն,
 պսուղներ, և գրեթէ Մայրաքաղաքին ուտելիքներուն
 (բանջարեղէն) մեծ մասը:

Թուրքիոյ արուեստներուն եւ վաճառականութեան
 կեդրոնն է:

Քաղ. տեղեկություն. — Կ. Պոլսոյ կուսակալութիւնը
 կը պարունակէ Կ. ՊՈԼԻՍ ՄԱՅՐԱՔԱՂԱՔը, իր ար-
 ուարձաններով, ու ՉԱԹԱԼՃԱԻ միւրքսարքնութիւնը:
 Կ. ՊՈԼԻՍ (1,000,000 բնկչ.) Մայրաքաղաք Օսմ.



ՍՅԱ ՍՈՅԻՆՅԻ — ՄՉԿԻԹԸ


Կայսրութեան, Սեւ ծովին բերանը, Վոսփորի ու Մարմարայի ափերը, սքանչելի դիրքով, վաճառաշահ ու ընդարձակ նաւահանգիստ :

Բուն քաղաքը, Սքամպոլ, եռանկինաձեւ ու ամփիթէատրոնաձեւ դարաւանդի մը վրայ կը բարձրանայ, ու Ոսկեղջիւր ծոցով կը բաժնուի Կալքքա ու Բերա արուարձաններէն : Սթամպոլի նշանաւոր շէնքերն են, Թոփ-գաբուի պալատը, Սպարապետութեան դուռն, Այա-Սօֆիա, Սուլթան-Ահմէտ, Սուլթան-Մեհմէտ, Սուլթանիյէ, Ագ-Սարայի, Եհնի-Ճամիլի ու Էյուպի մզկիթները, Արմուցի փողերանոցը, Մեծ շուկան, որ վերջերս նորոգուեցաւ, Հնութեանց քանդաւանը (Չիկիլի քոթէ), Չեմպերլի քաւ ու քանի մը յիշատակարաներ :

Վոսփորի Եւրոպական եզերքի նշանաւոր արուարձաններն են՝ Բերա ու Կալքքա, առևտրական ու դրամական հաստատութեանց կեդրոններ, Պեթիկ-քաւ ու Օրքա-քոյ, նշանաւոր իրենց Կայս. պալատներով, Թարապիա ու Պեթիկ-սերէ, նշանաւոր իրենց ամարանոցներով :— Ասիական եզերքը, Պէյլի-պէյ ու Պէյ-ֆօզ, ուր կան Կայս. դղեակներ, եւ ԻԻՍԿԻԻՏԱՐ, որ առանձին քաղաքի պէս է, եւ որուն մօտ, Մարմարայի վրայ, կը գտնուի Գասք-քոյ :

Սթամպոլ, Կալքքա, Բերա եւ Իւսկիւտար 10 թաղապետութեանց բաժնուած են : Մարմարա ծովին «Իօխանաց կղզիներ»ն ալ (Բրիգիթթօ կամ Պեթիլիւսա, Հալիի կամ Հէյպիլի, Բրօքի եւ այլն) Մայրաքաղաքին թաղապետութեան մասը կը կազմեն :

Կ. Պոլսոյ Հայերը . — Սթամպոլի Գում-գաբու կոչուած թաղին մէջն է ՊՍՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ու ՄԱՅՐԵԿԵՂՆՅԻՆ : Ամէն թաղ ունի իր Թաղ. Խորհուրդը որ



ՉԵՄՊԵՐԼԻ — ԹԱՇ

կընտրուի թաղեցիներէն ու կը վաւերացուի Ազգ. Պատրիարքարանի կողմէն : Հայոց Ազգ. Հաստատութեանց մէջ կրնանք յիշատակել Ե՛ՏԻ-ԳՈՒԼԷԻ Ս. ՓՐԿՉԵԱՆ ՀԻԻԱՆԴԱՆՈՅԸ, Սամաթիոյ Ս. Գեորգ եկեղեցին ու Ս. Սահակեան ու Ն. Վարդոհեան վարժարանը, ու նաեւ Հասգեղի ԳալՖայեան Աղջկանց Որբանոցը, Կալաքայի Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցին, Բերայի Ս. Երրորդուքիւն եկեղեցին, Աղջկանց արուեստանոցը ու Նարեկեան Եսայեան վարժարանը, Իւսկիւսարի Ս. Խաչ ու Ս. Կարապետ եկեղեցիներն, եւ այլն :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Կ. Պոլիս Ի՞նչ կ'արտագրէ. — Որո՞նք են Կ. Պոլսոյ նշանաւոր շէնքերը. — Կ. Պոլսոյ Հայերու թաղերն Ի՞նչպէս կը կառավարուին հոգեւորապէս. — Որո՞նք են ասոնց գլխաւոր Ազգ. Հաստատութիւնները. — Ըսէ՛ք, որո՞նք ծանօթ են ձեզի, որ եւ է կերպով կամ զորո՞նք տեսած էք :

2. ԷՏԻՐՆԷԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բնական տեղեկութիւն. — ԷՏԻՐՆԷԻ՝ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ սահմաններն են, Հիւսիսէն՝ Արեւելեան Բուժելի, Արեւելքէն՝ Սեւ ծով ու Կ. Պոլսոյ Կուսակալութիւն, Հարաւէն՝ Մարմարա ու Արքիպեղազոս, ու Արեւմուտքէն՝ Սելանիկի Կուսակալութիւն : Երկիրը լեռնոտ է (Ս. Նղիա կամ Թեֆնուր քաղ,

Արաննա լեռներն ու Տեսքոք լեռները) : — Կը թըրջուի Մերինն ու ասոր գետակիցներէն :

Տեսնասկան տեղեկութիւն .— Բարեբեր է երկիրն որ կ'արտադրէ գարի , ցորեն , լազուս , բրինձ , ծխախոս , գինի , բամբակ : Ունի արջառ , ոչխար ու պանիր : — Կապեթագործութիւնն ու ոսայցանկութիւնը ծագած են Կուսակալութեան մէջ :

Քաղաքական տեղեկութիւն .— Էտիրնէի Կուսակալութիւնը 6 Սանճագի բաժնուած է . Էտիրնէ , Կիւմիլիքիք , Թեքմուր-սալ , Տեսե-աղան , Կիլի-պօլու , Գրք-Քիլիս : Կուսակալանիստ քաղաքն է Էտիրնէ :

Նաւահանգիստներ . — Թէ-ՔՅՈՒՐ-ՏԱՂ (Ռոտոս-թօ) , Մարմարայի վրայ , Մայրաքաղաքին հետ վաճառականութիւն ունի : — Կիլի-Պօլու , Չանագ-գալէի նեղուցին բերանը , արմսիքի ու բամբակի առեւտուր ունի : — Տեսե-աղան , երկաթուղիի կայարանն ու արտահանումի կեդրոն :

Ներքամաբայիկն քաղաքներ . — ԷՏԻՐՆԷ (Ադրիանուպօլիս 80,000 բնկչ.) Օսմ. Կայսրութեան երկրորդ զօրաբանակի կեդրոնը : — Տիւրքա , Մէրիճի վրայ , կ'արտադրէ բրդի գործուածք : — Գրք-Քիլիսէ՝ գինի ու ծխախոս : — Կիւմիլիքիք՝ արմսիք ու ծխախոս , և Մալխարա :

3. ՍԵՂԱՆԻԿԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բնական տեղեկ .— ՍԷՂԱՆԻԿԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ սահմաններն են . Հիւսիսէն՝ Պուկարիա ու Գո-

սովայի Կուսակալութիւն , Արեւելքէն՝ Արեւելեան Րուսիի ու Էտիրնէի Կուսակալութիւն , Հարաւէն՝ Արքիպեղազոս , և Արեւմուտքէն՝ Մանասղըրի Կուսակալութիւն :

Երկիրը լեռնոտ ու անտառոտ է : — Կը թըրջուի Արքիպեղազոսի աւազանին գետերէն :

Տեսնասկան տեղեկութիւն .— Սելանիկի Կուսակալութիւնը լաւ մշակուած է , ու կ'արտադրէ գարի , բրինձ , ընդեղէն , գինի , կանեփ , բուրդ եւ այլն : — Տեղական արհեստն է ոսայցանկութիւն .— Ունի երկաթուղիի գիծ :

Քաղ. տեղեկութիւն .— Սելանիկի Կուսակալութիւնը բաժնուած է երեք Սանճագի . Սելանիկի , Մերեզի , Տրամայի : Կուսակալանիստ քաղաք՝ Սելանիկ :

Նաւահանգիստներ . — ՍԷՂԱՆԻԿԻ (Թեսաղոնիկէ , 100,000) , համանուն ծոցին վրայ , կեդրոն արտահանումի եւ ներածումի , եւ երկաթուղիի կայարան : Գալլալա , պզտիկ նաւահանգիստ , ծխախոսի շտեմարան :

Ներքամաբայիկն քաղաքներ . — Մերեզ , կ'արտադրէ բամբակ ու ծխախոս . — Տրամա՝ գուլպայ ու ծխախոս . — Աթոս (Սյուրոզ) ունի Յոյն վանքեր :

4. ԳՈՍՈՎԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բնական տեղեկութիւն .— ԳՈՍՈՎԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ սահմաններն են . Հիւսիսէն՝ Սերվիա , Ա-

րեւելքէն՝ Պուլկարիա, Հարաւէն՝ Սէլանիկի ու Մանասթըրի Կուսակալութիւնները եւ Արեւմուտքէն՝ Շգոտրայի Կուսակալութիւն յու Չեռնակորա:

Երկիրը բարեբեր լեռնադաշտ մըն է: — Կը թըրջուի Վարտար գետէն:

Տնտ. տեղեկութիւն. — Գոսովայի Կուսակալութիւնը կ'արտադրէ լազուս, վարսակ, գեսնախնձոր ու գարի: Արուեսն այնչափ ծաղկած է: Երկաթուղիի գիծ ունի:

Քաղ. տեղեկութիւն. — Գոսովայի Կուսակալութիւնը բաժնուած է 5 Սանճազի, Իւսիլուպի, Բրեքթիւնի, Եհնի-պազարի, Իբէյի ու Բրեքթիւնի: Կուսակալահիստ քաղաք՝ Իւսիլուպ:


Ներքամաւային Բաղամներ. — Այս Կուսակալութիւնը ցամաքային երկիր մըն է. ծով չունի: Ներքամաքային քաղաքներն են. Իւսիլուպ, շրջականները կան տեսակ մը մարմարիոն ու Չջեմուկ: Եսգովա, կ'արտադրէ մեսախի գործուածք. Բրեքթիւն, Գոսովայի դաշտին մէջ:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Էտիրնէի Կուսակալութիւնն ի՞նչ կ'արտադրէ. — Քանի՞ Սանճազ ունի. որո՞նք են նշանաւոր քաղաքները: — Սելանիկի Կուսակալութիւնն որ գետէն կը թըրջուի. — ի՞նչ արտադրութիւններ ունի. — Ո՞ր քաղաքները նշանաւոր են. — Գոսովայի Կուսակալութիւնը որ կը գտնուի. — ի՞նչ արտադրութիւն ունի, որն է Կուսակալահիստ քաղաքը. — Բաղրատեցէ՛ք՝ թէ այս 3 Կուսակալութեանց մէջ որն է աւելի նշանաւոր, ու ի՞նչ բաներու մէջ:

կալութեանց մէջ որն է աւելի նշանաւոր, ու ի՞նչ բաներու մէջ:

Գծեցէ՛ք այս 3 Կուսակալութեանց աշխարհացոյցը (նշանակելով գետ, լեռ, լիճ, ծով, ծոց, թերակղզի, քաղաք):



5. ՄԱՆԱՍԹՐԸՐԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Տնտ. տեղեկութիւն. — ՄԱՆԱՍԹՐԸՐԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆը կը տարածուի Սելանիկի, Գոսովայի ու Շգոտրայի Կուսակալութեանց մէջ:

Երկիրը լեռնադաշտ մըն է եւ ունի պարարտ արօտատեղեր, ու կը թրջուի Արքպեղաքոսի լճազանին գետերէն. — Այս Կուսակալութեան մէջ է Օլսրիտա լիճը:

Տնտեսական տեղեկութիւն. — Կ'արտադրէ արմփի, ու արջառ, և բրդեղէն գործուածքներն ալ ծաղկած են:

Քաղ. տեղեկութիւն. — Մանասթըրի Կուսակալութիւնը բաժնուած է 5 Սանճազի, Մանասքրի, Սերֆիչի, Տեպրի, Իլպիսանի, Քորիմայի: Կուսակալահիստ քաղաք՝ Մանասքր:

Ներքամաւային Բաղամներ. — Այս Կուսակալութիւնն ալ ծով չունի. — Ներքամաքային զլ. քաղաքներն են. ՄԱՆԱՍԹՐԸՐ (Պեթոլիա), Կայսերական Գ. զորաբանակի կեդրոնը: — Սերֆիչի, կ'արտադրէ՝ բամբակի ու բրդի գործուածքներ. — Օլսրիսա՝ Համանուն լճին վրայ, կ'արտադրէ երկաթ ու ձուլաք: — Քոզան, Մակեդոնիոյ Ուլաչներուն կեդրոնը:

6. ՇԳՈՏՐԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — ՇԳՈՏՐԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ կը տարածուի Գոսովայի, Մանասթըրի ու Եանեայի Կուսակալութեանց եւ Ադրիական ծովին միջեւ :

Երկիրը լեռնային է : ունի մեծ անտառներ : եւ կը թրջուի պզտիկ գետերէ : — Այս Կուսակալութեան մէջ է Շգոսրա լիճը :

ՏՏԱ. տեղեկութիւն. — Երկիրը քիչ շատ մշակուած է, կ'արտադրէ ընդեղեն, ցորեն, գարի, մետաքս, որիզ, ձիքապսուղ, ձիք եւայլն : — ունի մետաքսի գործուածքներ :

Քաղ. տեղեկութիւն. — Կուսակալութիւնը բաժնուած է 2 Սանճագի, Շգոսրայի, Տրայի : Կուսակալանիստ քաղաք՝ Շգոսրա :

ՆԱԼԱԽԱՆԳԻՍ. — Տրայ, Ադրիականի վրայ :

Ներցամաքային քաղաքներ. — Շգոսրա, Համանուն լճին վրայ, վաճառաշահ քաղաք. — Ագնե-Հիսար կ'արտադրէ մետաքս. — Թիրանա, ունի անտառ :

7. ԵԱՆԵԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — ԵԱՆԵԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ կը տարածուի Շգոսրայի ու Մանասթըրի Կուսակալութեանց, Հեյլադայի եւ Յոնիական ու Ադրիական ծովերուն միջեւ :

Երկիրը լեռնոտ է ու կը թրջուի գետակներէ : Այս Կուսակալութեան մէջ է Եանեայի լիճը :

ՏՏԱԵԱԿԱՆ տեղեկութիւն. — Կ'արտադրէ ցորեն, գինի, կանեփ, նարինջ, մետաքս, մեղր, ձիք, ձիքապսուղ, երկաթ, ծծումբ եւայլն : Ասոր ոսկեքել բանուածքները նշանաւոր են :

Քաղ. տեղեկութիւն. — Եանեայի Կուսակալութիւնը բաժնուած է 4 Սանճագի, Եանեայի, Էրկերիի, Բրեյկեգի, Պերաքի : Կուսակալանիստ քաղաք՝ Եանեա :

ՆԱԼԱԽԱՆԳԻՍ. — Բրեյկեգի, Արթայի ծոցին բերանը, բերդաքաղաք :

Ներցամաքային քաղաքներ. — ԵԱՆԵԱ, Համանուն լճին վրայ, վաճառաշահ քաղաք. — Պերաք, կ'արտադրէ ձիք, բուրդ ու մորթ. — Էրկերի, կ'արտադրէ ծխախոտ :



ՀԱՐՑԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Մանասթըրի Կուսակալութիւնը ո՞ր Կուսակալութեանց մէջտեղ կը գտնուի. — Ի՞նչ արտադրութիւն ունի, քանի՞ Սանճագի կը բաժնուի, որոնք են նշանաւոր քաղաքները. — Ո՞ր կը գտնուի Շգոսրայի Կուսակալութիւնը. — Ի՞նչ արտադրութիւն ունի. — Քանի՞ Սանճագի կը բաժնուի. — Քաղաքները որո՞նք են. — Եանեայի Կուսակալութիւնն ի՞նչ կ'արտադրէ. — Ո՞րն է գլխաւոր նաւահանգիստը :

Գծեցէ՛ք այս երեք Կուսակալութեանց աշխարհացոյցը :



ԿՐԵՏԷ ԿՂԶԻՆ

ՔՆ. տեղեկութիւն. — **ԿՐԷՏԷ ԿՂԶԻՆ ՄԻՋԵՐԿՐԱ-**
ԿԱՆԻ ՎՅՃԱԳՈՂՆ ԿՂԳԻՆ Է 8,500 ՔՐ. ԸՄ. տարածու-
թեամբ ու 300,000 բնակիչներով : Ծովափը շատ խոր-
տուբորտ է . Կղզիին արեւելքէն դէպ արեւմուտք կը
տարածուի ՆՏԱ ԼԵՆՆԱԳՕՓԻՆ : Երկիրը կը թրջուի գե-
տակներէ :

ՏՆԱ. տեղեկութիւն. — **Կրետէ կ'արտադրէ անառ,**
ձէք, ձիթապտուղ, շագանակ, նարինջ, կիսրոն, լիմոն,
բաւական արմիք, մեղր ու մեղրամոմ . Օճառագործու-
թիւնը ծաղկած է :

Քաղ. տեղեկութիւն. — **Կրետէ բաժնուած է հինգ**
Սանճագի, Հանիայի, Դանիայի, Միեքիմօի, Լաւիսի,
Էսթամիայի : Կուսակալանիստ քաղաք՝ Հանիա :

Նաւահանգիս . — ԳԱՆՏԻՍ. ու Միեքիմօ, կ'ար-
տադրեն ձէք, ձիթապտուղ ու օճառ : — Սուսա, Հան-
իայի նաւահանգիսք :

Ներքամաֆային քաղաք. — ՀԱՆԻԱ, Կրէտէի ծաղ-
կած քաղաքը :

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲՈՒՄԷԼԻ

ՔՆ. տեղեկութիւն. — **ԱՐԵՒԵԼ. ԲՈՒՄԷԼԻ (35,660**
ՔՐ. ԸՄ. տրծ. ու 850,000 բն.) կը տարածուի Պուլ-
կարիոյ, Պալզան Լեռներուն, Սեւ ծովուն, Էտրնէի
ու Սելանիի կուսակալութեանց միջեւ :
Երկիրը Լեռնային է (Պալզան, Տեքօք ու Սքրաննա

Լեռները) . — Կը թրջուի Մէրճէն ու ասոր գետա-
կիցներէն :

ՏՆԱ. տեղեկութիւն. — **Արեւելեան Բուճէլի բարե-**
բեր ու մշակուած երկիր է . կ'արտադրէ ցորեն, գարի,
լազուս, ծխախոտ, բամբակ, բուրդ, որիզ, արջառ ու
ոչխար : Ունի երկաթուղիի գիծ, բրդեղէն գոր-
ծուածքները նշանաւոր են :

Քաղ. տեղեկութիւն . — Արեւելեան Բուճէլի
Կուսակալը Պուլկարիոյ Իշխանապետն է :

Նաւահանգիս . — Պուրկազ, Սեւ ծովին վրայ :
Ներքամաֆային քաղաքներ . — Ֆիլիթի (Փիլիպպու-
պոլիս, 50,000), Մէրճի վրայ, կ'արտադրէ բրդեղն
եւ որիզ : — Իսլիմիե, կ'արտադրէ սօֆ . — Թաքա-
Պազարնըզ՝ արմիք . — Գրզանըզ՝ վարդ . — Էսկի-
Չակրա, կ'արտադրէ վարդ, ոչխար ու ցորեն :

ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՔՆ. տեղեկութիւն. — **Պուլկարիա (61,000 ՔՐ քմ-**
տարածութիւն եւ 2,509,816 բն.) կը տարածուի Դա-
նուր գետին, Սեւ ծովին, Սերվիոյ ու Պալզան Լեռ-
ներուն միջեւ :

Երկրին հարաւային կողմը կը բարձրանան Պալզան
լեռներն ու կը թրջուի Դանուբէն եւ ասոր գետակից-
ներէն : — Դանուր բզխելով Գերմանիոյ Վիւրթեմպերկ
երկրէն՝ կ'անցնի հար . Գերմանիայէն, Աւստրիա-Հուն-
գարիայէն ու կը մտնէ Պալզանեան թերակղզին և Սեր-

վիոյ, Բուժմանիոյ ու Պուշկարիոյ սահմանները գծելով՝ Բուժմանիոյ Տոպրուճա գաւառին մէջ, երեք բերնով, կը թափի Սեւ ծովը: Պուշկարիոյ մէջ ձմեռը շատ ցուրտ կ'ըլլայ:

Տնտ. տեղեկութիւն. — Երկիրը մշակուած է, ունի պարս արօտատեղեր, ուր կ'արածին ոչխարներու հօտեր, կ'արտադրէ ցորեն, գարի, հացար, վարսակ, Լէն: Ունի երկաթուղիի գծեր:

Քաղ. տեղեկութիւն. — Պուշկարիա, Օսմանեան կայսրութեան գերիշխանութեան տակ, կը կառավարուի Իշխանապետի մը ձեռքով:

Նաւահանգիստ. — ՎԱՌՆԱ (40,000) որ Բուսճուզի հետ երկաթուղիով կապուած է:

Դանուբի վրայ. — ՌՈՒՍՃՈՒԳ, Վիսին, Նիկոպոլիս, Սիլիսքե ու Սիսոնովա:

Ներքամառային քաղաքներ. — ՍՕՖԻԱ (50,000), ուր կը նստի Իշխանապետը — Դրոնովա՝ ունի բրդեղեղեն. — Շուվա (Շուճնու) ունի ընդարձակ անտառներ. — Սամազօֆ՝ երկաթ:

ՀԵՐՍԷՔ — ՊՈՍՆԱ

Քնկն. տեղեկութիւն. — ՀԵՐՍԷՔ-ՊՈՍՆԱ կը տարածուի Սերվիոյ, Գոսովայի կուսակալութեան, Աւստրիոյ ու Չեռնահորայի միջեւ:

Երկիրը լեռնային է (Տիմարեան լեռնագօտին), կը թրջուի Տրին գետէն:

Տնտ. տեղեկութիւն. — Հերսէք-Պոսնա կ'արտադրէ

ցորեն, գարի, կանեփ, որիզ, ծխախոս, մետաքս, կապար, երկաթ եւ այլն: Արուեստները հետզհետէ կը ծաղկին:

Քաղ. տեղեկութիւն. — Հերսէք-Պոսնա (51,065 քաղ. տարածութեամբ ու 1,570,000 բնակիչով) երկիր մըն է:

Գլխ. քաղաքներ. — ՍԷՐԱՅ-ՊՈՍՆԱ, կ'արտադրէ բամբակեղեն ու բրդեղեն. — Նչանաւոր են Մոսքար, Զվոռնիկ եւ Պանեպուգա:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ր լեռնագօտին կայ կրտսէի մէջ. — Ի՞նչ կ'արտադրէ: — Որո՞նք են գլխաւոր նաւահանգիստները. — Արեւելեան Բուժելի Ինչպիսի երկիր է. — Ո՞ր գետէն կը թրջուի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Ո՞վ է Արեւելեան Բուժելիի կուսակալը. — Որո՞նք են գլխաւոր քաղաքները:

Պուշկարիա ո՞ր երկիրներու միջեւ կը գտնուի. — Ո՞ր ջուրերէն կը թրջուի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Ո՞րն է նաւահանգիստը. — Ո՞ր քաղաքները գետեզերքը կը գտնուին. — Որո՞նք են ներքամառային քաղաքները:

Հերսէք-Պոսնա ո՞ւր կը գտնուի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Որո՞նք են գլխաւոր քաղաքները:

Գծեցէ՛ք կրտսէի աշխարհացոյցը ու ըսէք թէ Եւր. Թիւրքիոյ ո՞ր կողմը կ'իյնայ. ո՞ր երկիրներու մօտ է. — Գծեցէ՛ք Արեւելեան Բուժելիի, Պուշկարիոյ ու Հերսէք-Պոսնայի աշխարհացոյցը՝ ամբողջացընելով Եւր. Թիւրքիոյ աշխարհացոյցը:

Բ. Ասիական Թուրքիա

1. ԲՆԱԿԱՆ ՏԵՂԵՎՈՒԹԻՒՆ

ՇՈՎԵՐ ՈՒ ՇՈՅԵՐ

ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐԿԻԱ կը գրաւէ Ասիոյ արեւմտեան մասը ու կը տարածուի Սեւ ծովուն, Մարմարայի, Արքիպելագոսի, Միջերկրականի ու Պարսից ծոցին միջեւ: Սահմանն է հիւսիսէն Սեւ ծով ու Անդրկաւկասիա, արեւելքէն Պարսկաստան, հարաւէն՝ Պարսից ծոց ու Արարիա. արեւմուտքէն՝ Կարմիր ծով, Սուէզի ջրանցք, Միջերկրական ծով ու Մարմարա:

Շովեր. — Ասիական Թուրքիոյ ծովերն են Կարմիր ծով, Սուէզի ջրանցք ու Պարսից ծոց:

Շովափեր. — Ասիական Թուրքիոյ արեւմտեան ու հիւսիսային մասը, Միջերկրականի, Արքիպելագոսի ու Մարմարայի ծովեզերքը, ծամածռու է ու կը կազմէ ՓՈՒՐ ԱՍԻՈՅ (Անատոլուի) ցամաքակղզին: — Անատոլուի (հիւսիսային) Սեւ ծովին եզերքը որ լեռնային է ու սեպացած, կը տեսնուին Սամսոնի խորշը եւ Իւնիե ու Գարապրուն հրուանդանները: Մարմարա ծովը, Անատոլուի հիւս. արեւմ. եզերքը, կը ձեւացնէ Նիկովիդիոյ կամ Իզմիրի ծոցն ու Կիզիկոնի կամ Գարուսաղի թերակղզին: — Արքիպելագոսը, Անատոլուի արեւմտեան եզերքը, կը կազմէ ԻՉՄԻՐԻ կամ

ՉՄԻԻՆՆԻՈՅ ծովածոցն, որուն հարաւային կողմը կ'երկնայ Կլազոմէնի կամ Չեզմէի թերակղզին, Գարապրուն հրուանդանով, ու Սեպա-Նովայի, Մանդալիայի ու Բիոսի ծոցերը: — Միջերկրականը, Անատոլուի հարաւային եզերքը, կը կազմէ Ասալիոյ ծոցը՝ որուն արեւելեան կողմը կը տեսնուի Անեմուր հրուանդանը, ու Իսֆենսեռունի կամ Իսոսի ծոցը: — Սուրիոյ ծովափը Միջերկրականէն կազմուած են միօրինակ պզտիկ խորշեր, որոնց եզերքը կան քանի մը լեզուններ:

ՀՈՂԻՆ ԿԱՐԿԱՌՈՒՆ ՄԱՍԵՐԸ

Կղզիներ. — Անատոլուի ծովափին մօտ, Արքիպելագոսի ու Միջերկրականի մէջ, սփռուած են շատ կղզիներ որոնք կը կազմեն Ճեզայիրի-պահիր-Սեֆիսի կուսակալութիւնը:

Լեռներ. — Ասիական Թուրքիոյ լեռնահանգոյցն է ԱՐԱՐԱՏ կամ ՄԱՍԻՍ (ԱՂՐԻ-ՏԱՂ), 5,100 մ. ուրկէ կը սկսին երեք լեռնագօտիներ:

Արարատ լեռնագօտին ձևւղերն են՝

1. Բիււալեան (Պին-կեօլ) որուն ձևւղերն են Սարը-Չիչեֆ, Տեքսիմ ու Գոլար:

2. Քրդական լեռնաշղթան:

3. Գօբ լեռնագօտի որ կը բաժնէ Եփրատի և Ճօրոսի աւազանները:

Բ. ՏՕՐՈՍԵԱՆ լեռներ. — Տօրոսեան լեռները կը սկսին, Ճիհան գետին մօտ, Ալա-սաղէն ու երեք լեռնագօտի ունին:

1. Բուն Տօրոսեան լեռնագօտի, որուն գլխաւոր

հիւղերն են Պուլկար-սաղը, Պագրբ-սաղը, Կեալուր-
սաղը (Ամանոս), Գոնա-սաղը, Ալմա-սաղը ու Քեթիւ-
սաղը (Ոլիմպոս), Պրուսայի մօտ :

2. Անտի-Տօրոս լեռնագօտի, որուն բազուկն է Էր-
նիյաս (4,000 մ.) որ Անատոլուի լեռներուն բարձրագոյն
գագաթն է :

3. Արեւելեան-Տօրոս որ կ'երկնայ դէպի արեւելք
ու կը վերջանայ Վանայ ծովին հիւսիսային կողմը : Ա-
սոր գլխաւոր բազուկներն են Սիբան-սաղը (4,500 մ.)
Ալա-սաղը (Ծաղկէ), Նեմրուս (Նեբրովթ) ու Գրգուռ :

Գ. ԼիֆԱՆԱՆ լեռներ, որոնք երկու լեռնագօտի
ունին, Բուռն Լիբանան ու Անտի-Լիբանան :

1. Բուռն Լիբանան լեռնագօտին որ դէպի հարաւ,
Պաղեստին, բլուրներու կը փոխուի ու Երուսաղէմէն
սկսեալ մինչեւ Սուէզի ջրանցքը նորէն կը բարձրա-
նայ :

2. Անտի-Լիբանան, որ քանի մը բազուկներ ար-
ձակելով կը կցուի Եձմէնի լեռներուն հետ :

Լեռնադաշտեր ու Հովիտներ. — Ասիական թուր-
քոյ Հիւսիս-Արեւելեան մասն որ Լեռնակղզի կոչուած
է գերմանացի աշխարհագրէ մը, լեռնադաշտերով ու
հովիտներով շատ նշանաւոր է. — Սեւ ծովուն ու Տօ-
րոս լեռներու միջեւ կը գտնուին մեծ լեռնադաշտեր
ու Լիբանան լեռներուն միջեւ կը սլարզուին հովիտ-
ներ. — Արեւելեան Տօրոսէն մինչեւ Պասարայի ծոցը
կը տարածուի Եփրատի եւ Տիգրիսի դաշտագետինը,
որ ընդարձակ ու խորանիստ է (Միջագետք) :

Գետեր. — Ասիական թուրքա հինգ աւազաննե-
րու կը բաժնուի, Սեւ ծով, Մարմարա, Միջերկրական
ծով, Արֆայեղագոս, Պարսից ծոց :

Ա. Սեւ ծովի աւազանը. — 1. Չիւրիւք-սու կամ
ձորոխ, կը բղխի Էրզրումի լեռներէն, անցնելով Պայ-
պուրդի առջեւէն՝ կը մտնէ Անդր-Կաւկաս և Պաթումի
մօտ կը թափի : 2. — Եփիլ Ըրմագ կամ Իրիս որ եր-
կու ձիւղ ունի, մէկը Գուգանլու ու միւսը Չրգրգ, ո-
րոնք կը միանան Չարսամպայի հարաւային կողմը :
3. — Գրգըլ Ըրմագ, որ Գայսէրիի հիւսիսային կողմը
արմկածեւ շրջան մ'ընելով ու ձեղքելով Անատոլուի
կեդրոնական լեռնահովիտները՝ կը թափի Պաֆրայի
մօտ : 4. — Սագարիս, որ երկու ձիւղ ունի, մէկը
կը բղխի Էնգարիի կողմերէն, ու միւսը, Բուրսագ,
Բիւթանիոյ լեռներէն, երկուքն ալ կը միանան Էսքի-
ջհիրի մօտ :

Բ. Մարմարա ծովու աւազանը. — 1. Միխալըն կամ
Սուսուրլու (Մակեսդոն) կը բղխի Պայքէսէրի լեռնե-
րէն ու կը կազմէ Ապոլիոնոն լիճը : 2. — Բօնա-չայ՝ կը
թրջէ Պիղան :

Գ. Արֆայեղագոսի աւազանը. — Պագրբ-Չայ, կը
թրջէ Պէրկամայի հովիտը : 2. Կեփկ կամ Քիւչիւք-
Մեհերեկ (Հերմոս) կը թրջէ Մանիսայի դաշտը ու կը
թափի Իզմիրի ծոցին հիւսիսային կողմը : 3. Պեօլիւք
Մեհերեկ (Կայսարոս) որ ժողովելով Այտրնի կուսակա-
լութեան ջրերը՝ կը թափի Աքալա-Նովայի ծոցը :

Դ. Միջերկրական ծովու աւազանը. — Գարա-սու,

կանցնի Թարուսի առջեւէն . 2. Սիհան , կ'անցնի Ատանայի առջեւէն , 3. ձիհան , կը թրջէ Մարաշի դաշտը ու կը թափի Այասի խորշն որ Իսքէնտէրունի ծոցէն կազմուած է : — 4. Ասը , կը կազմէ Հեմսի լիճն ու կ'անցնի Ագ-սեհիգի հարաւային կողմէն :

Ե. Պարսից ծոցի աւազանը . — 1. ԵՓՐՍՏ (1,800 քմ. երկայն), որ 2 մեծ ճիւղ ունի , մէկը Գարատու կամ բուն Եփրատ որ կը բղխի Տոււլու լեռներէն , կը ժողվէ Էրզրումի կուսակալութեան ջրերը ու Ակնայ առջեւէն անցնելով՝ կապան-Մատէնի առջեւ կը միանայ միւս ճիւղին , Մուրաս-Չայի (Արածանի) հետ : Մուրատ-չայը կը բղխի , Տիատինի մօտ , Ծաղկէ լեռներէն , ու կը ժողվէ շատ ջուրեր : Եփրատ Տօրոսի կապաններէն անցնելով՝ օձապտոյտ կը մտնէ Միջագետք ուր կ'ընդունի Խապուր գետը : 2. Տիգրիս (1,600 քմ. երկայն), որ երկու ճիւղ ունի , արեւելեան եւ արեւմտեան : Արեւելեան ճիւղը՝ որ կրնայ կոչուիլ Պոհղան-սու կը բղխի Վանայ կուսակալութեան Սեցեօր-սաղէն , ու արեւմտեան ճիւղը , որ Արդնա-սու կը կոչուի , կը բղխի Խարբերդի հիւս. արեւելեան կողմը , Կէօլճիւք լիճէն . այս երկու ճիւղերը կը միանան Ռըտվանի հար. արեւելեան կողմը : Ասկէ Տիգրիս կը մտնէ միջագետք , կ'անցնի Մուսուլի առջեւէն ու ձախ կողմէն կ'ընդունի մեծ ու փոքր Զապ գետերը ու Տիալա գետը եւ կը մտնէ Պաղտատ ու դէպի հարաւ հոսելով՝ կը միանայ Եփրատի հետ : — Եփրատ ու Տիգրիս միանալով կը կազմեն Շաղ-իւլ-Արապը որ ընդունելով Կերիա ու Գարուն գետերը՝ մեծ տէլթա մը կը ձեւացընէ թափած տեղը :

Լճեր ու ներքամաւային գետեր . — Ասիական

Թուրքիոյ լճերը կրնանք 4 խումբերու բաժնել .

Վանայ ծովի խումբը . — Հիւս. արեւելեան բարձրաւանդակին վրայ , կան քանի մը լճեր , որոնց գլխաւորն է Վանայ ծով (650 քմ. տրծ .) ուր կը թափին 10էն աւելի գետակներ : Վանայ ծովու ջուրը դառն է : Վանայ ծովուն մէջ են Ադրամար , Աոսէր , Կսուց ու Լիւմ կղզիները : — Նազուկ լիճ՝ Պուլանըզի մէջ , Կեօլճիւք լիճ՝ Խարբերդի մէջ :

2. Գոնիայի խումբը . — Իբր 25 լիճ , որուն մեծագոյնն է Թուլ-կեօլ . ասոր ջուրը շատ դառն է և աղը ջուրին երեսը իբր թանձր խաւ տարածուած կը մնայ : Պուրսուր , Ագ-շեհիք , Պէյ-շեհիք , եւայլն :

3. Սուրիոյ խումբը . — Սուրիոյ խումբը կը կազմեն Ագ-սեհիգ , Տիբեիոյ կամ Գալլիլայի ծով ու Մեռեալ ծով . Վերջինին ջուրն աղի ու կարային է :

4. Մարմարայի ծովու խումբ . — Մարմարայի մօտ կը գտնուին Սապանճայի , Իգնիկի կամ Նիկիոյ ու Ապոլոնիոն լճերը :



Կլիմայ . — Ասիական Թուրքիոյ Անատոլուի մասին մէջ կլիման բարեխառն է . — Հիւսիսային արեւելեան բարձրաւանդակներուն կլիման ձմեռը շատ ցուրտ կ'ընէ . — Իզմիտի ծոցին շրջակաները ու Տօրոսի հարաւային կողմը շատ տաք ու վատառողջ :

ՀԱՐՅՈՒՐԱՆ ՈՒ ՀՐԱՀՄԵՒ

Ասիական թուրքիա ո՞ւր կը գտնուի . — Ո՞ր ծովերը կը տեսնէ . — Ծովեղբերք ո՞ր ծոցերը , թերակղզիները , հրուանդանները կազմուած են . — կղզիները ո՞ր ծովերուն մէջ կը գտնուին . — Ասիական թուրքիայ լեռնահանգոյցը ո՞ր լեռն է եւ լեռները քանի՞ լեռնագօտի կրնանք բաժնել . — Պինկէօյ լեռները ի՞նչ ուղղութիւն ունին ու որո՞նք են ասոր բազուկները . — Քիւրտերէ բնակեալ լեռնաշղթա՞ն . ասոր բազուկը . — Գոք լեռնաշղթա՞ն . — Տօրոսեան լեռնագօտին քանի՞ բազուկ ունի ու բուն Տօրոսը ի՞նչ ուղղութիւն ունի . — Որո՞նք են ասոր ճիւղերը . — Անտիօօրոսեանը . — Արեւելեան Տօրոսը . — Լիբանան քանի՞ ճիւղ ունի . — Ո՞ր ճիւղը Եմէնի լեռներուն կը միանայ . — Ո՞ր մասը լեռնակղզի կը կոչուի . — Ի՞նչ կը գտնուին մեծ լեռնադաշտերը . — Միջագետք .

Գծեցէք Ասիական թուրքիոյ աշխարհացոյցը , նշանակելով ծոցերը , թերակղզիները , հրուանդանները , լեռներու ուղղութիւնն ու ասոնց բազուկները :

Ասիական թուրքիա քանի՞ աւազան ունի . — Որո՞նք են Սեւ ծովու աւազանի գետերը . — Մարմարայի՞ն . — Ուրքիպեղագոսի՞ն . — Միջերկրականի՞ն . — Պարսից ծոցի՞ն . — Այս գետերն ի՞նչ ուղղութեամբ կը հոսին . — Ի՞նչ պատճառաւ ու որո՞նք նաւարկելի են . — Որո՞նք մեծ քաղաքներու առջեւէն կ'անցնին . — Ո՞ր աւազանը աւելի շատ ջուր կ'ընդունի . — Ո՞ր աւազանը աւելի կարեւոր է . — Բաղրատեցէ՛ք . — Լիճերը քանի՞ խումբի կրնանք բաժնել . — Որո՞նք են Վանայ խումբի լիճերը . — Գոնե՛աՅի . — Սուրիո՛յ . — Վանայ ծովուն մէջ ո՞ր կղզիները կան . — Կէօյճիւք լիճէն ո՞ր գետին ո՞ր ճիւղը կը բղթի . — Արևելեան սահմանին վրայ ո՞ր լիճերը կան . — Այս գետերէն , լիճերէն , ծոցերէն , թերակղզիներէն . — Արևադաշտերէն ու հրուանդաններէն ո՞ր մէկը տեսած էք : Տեսածէիդ ձեք գծած աշխարհացոյցին վրայ նշանակեցէ՛ք .

Ամբողջացուցէ՛ք Ասիական թուրքիոյ աշխարհացոյցը նշանակելով գետերն ու լիճերը :

Բ. Տեսնակամ Տեղեկութիւն



1. ԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բուսային ու հանգային արտադրութիւններ . — Ասիական թուրքիա բարբեր է :

1. Բուսային արտադրութիւն . — Կ'արտադրէ ամբօսիֆ (ցորեն , կորեկ , գարի , որիզ) , որքասունկ (խաղող , զինի) , նարինջ , եղեւեթի , բուզ , նուշ , կեռաս , դեղձ , ձեթ , ծխախոտ , ավիոն , բամբակ , բուրդ , կանեփ , սորոն , պաժահրի , շուսմա , գիսոն , Լալլն :

2. Հանգային արտադրութիւն . — Ասիական թուրքիա հարուստ է հանքի կողմէն :

Ի՞նչ շատ շահագործուած հանքերն են . անյահանգ երկրի մօտ , Սեւ ծովու եզերքը , ու Այտնի մէջ . — Պրոլիմն , արծաթախառն կապար , երկաթ , ծովափրփուր , քրոմ , զառիկ , գմնիս (զմիարէ) , քարձեթ (բէթրօլ) , աղ , մարմարիոն ու շինուածաբարեր :

Անասնաբուծութիւնը զարգացած է , ոչխարն (Գարաման) ու էնկիւրիի այծը նշանաւոր են :

Ձանազան արտադրութիւններ . — Ասիական թուրքիա ունի մեծ անցառներ որ կը բերեն լաւ ասաղձ . — ծովերն ու լճերը կուտան առատ ձուկ . անձրուկ , աղկեր , քիւնիկ , քիւնոս , քրածուկ , սարեխ ու օձածուկ (Անտիօքայ լիճ) . — Հռոդոս կղզիին քով սպունգ կ'որսացուի :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆՔ

Ասիական Թուրքիա Ինչ կ'արտադրէ. — Այս արտադրութիւններէն որոնք նշանաւոր են:

2. ՀԱՂՈՐԴԱԿՅՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Շովային ցաւարկութիւն. — Ասիական Թուրքիոյ շուրջը գտնուած ծովերը մեծ դիւրութիւն կ'ընծայեն անոր ծովային նաւարկութեան եւ արեւմուտքը արեւելքի հետ յարաբերութեան մէջ կը դնեն:

Երկարուղիներ. — Ասիական Թուրքիոյ Անատոլիոս ու Սուրիոյ մասերուն մէջ կան երկաթուղիի բանի մը գիծեր: — Իզմիր — Այսըն — Սարայ-ֆեոյ — Չարսաֆ (Խիւտավենտիկեար), Իզմիր — Մանիսա — Ալաեհիր, Հայսար-փաւա — Իզմիս — Ասաբազար — Էնկիլիւրի, Ասաբազար — Պիլենիկ — Էսկիեհիր — Քեօթանիա — Աֆ. Գարահիսար, Պէյրուք — Դամասկոս, Մերսին — Ասանա, Եաֆա — Երուսաղեմ եւ այլն:

Յամաֆային ճամբայ. — Շատ խճուղիներ բացուած են ներսի հաղորդակցութիւնը դիւրացնելու համար: Խճուղիներուն գլխաւորներն են Տրապիզոն — Էրզրում, Հալեպ — Դամասկոս եւ այլն:

Հեռագիրներ. — Ամէն կուսակալութիւն ու գլխաւոր քաղաքներ կեդրոնին հետ հեռագրով կապուած են:

3. ՎԱՀԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ներածում. — Տե՛ս Եւրոպական մասը:

Արտահում. — Ասիական Թուրքիա դուրս կը գրկէ գրեթէ նախնական նիւթեր. — ցորեն, գարի, մետաքս, բամբակ, բուրդ, պրօն, եղայից հասիկ, սպունգ, մորթ, սասղձ, պղինձ, արմսիտ, ձէք, պրօսուղ, զինի, ծխախոտ, եւ այլն:

4. Ազգագրական տեղեկութիւն

1. ՕՍՄԱՆՅԻ ԹՈՒՐԿԵՐ, իբր 10 միլիոն, հողագործ են, ասոնց ցեղակից են Թիւրքմեն ու Եիւրիւֆ խաչնարած ժողովուրդները՝ տես. Եւր. Թուրքիա:

2. ԱՐԱՐԱՅԻՆԵՐ, իբր 3 միլիոն, Սեմական ցեղէն, կրօնով իսլամ, հողագործ, խաչնարած:

3. ՀԱՅԵՐ, Արիական ցեղէն, Ասիական Թուրքիոյ ամէն կողմերը ցրուած, նամանաւանդ Հիւս. արեւելեան գաւառներուն մէջ, հողագործ, արուեստաւոր ու վաճառական են: Ունին յատուկ եկեղեցի. ՀԱՅ. ԵԿԵՂԵՑԻՆ՝ որուն հոգեւոր Պետին աթոռանիստ տեղը Էջմիածինն է, Անդր-Կաւկասիոյ մէջ: Լասինական եկեղեցիին յարողներն ունին իրենց Կարողիկոս-Պատրիարքը, ու Բողոքական եկեղեցիինը՝ իրենց ժողովրդապետը:

4. ՔԻՒՐՏԵՐԸ, իբր 1 միլիոն, Արիական ցեղին

երանեան ճիւղէն , կրօնքով իսլամ , խաչնարած ու վրանարնակ են :

5. ՅՈՅՆԵՐ , իբր 800,000 , ծովեզերեայ կուսակալութեանց մէջ . տե՛ս , Եւր . Թուրքիա :

6. ԶԷՐՔԷՉՆԵՐԸ , իբր 50,000 , Կաւկասեան ցեղախումբէն , կրօնքով իսլամ , Կաւկասիայէն գաղթելով 1869ին հաստատուած են Անատօլուի մէջ :

7. ԱՍՈՐԻՆԵՐ Եւ ՄԱՐՈՆԻՆԵՐ , Սեմական ցեղէն , իբր 600,000 , կրօնքով մէկ մասը Յակոբիկեան ու միւս մասը Լատինական , հողագործ ժողովուրդ :

8. ԲՈՇԱՆԵՐ , իբր 200,000 , որոնց ծագումը զեռ ժողովրդագրապէս (ethnographiquement) ճշդուած չէ :

9. ՏԻՒՐԶԻՆԵՐ , որոնց ժողովրդագրական մասնալ ճշդուած չէ նմանապէս :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ր գետերը նաւարկելի են . — Երկաթուղիի գիծերը որո՞նք են . — Որո՞նք են խճուղիներու գլխաւորները . — Ասիական Թուրքիոյ մէջ ո՞ր ժողովուրդներ կը բնակին . — Ասոնք որ ցեղերէ սերած են . — Որո՞նց ցեղական ծագումը ժողովրդագրապէս ճշդուած չէ . — Ի՞նչ գործերով կը զբաղին . — Ո՞ր աստիճան զարգացած են . — Համեմատեցէք ու արձանագրեցէք ասոնց պատասխանները :



Քաղաքական Տեղեկութիւն

Վարչութիւն . — Տե՛ս Եւրոպական Թուրքիա :

Վարչական բաժանում . — Ասիական Թուրքիա 1, 700,000 քո . քմ . ու 17 միլիոն բնակիչ) կը բաժնուի 21 կուսակալութեանց ու 4 ուրոյն սանձագներու :

Ա. Սեւ ծովու վրայ . — Տրապիզոն ու Գասդեմունի :

Բ. Մարմարայի վրայ . — Խիւսավեցիկեար , որուն միւս կէտը Արքիպեղաքոսի վրայ :

Գ. Արքիպեղաքոսի վրայ , Այսքըն Երուան միւս կէտը Միջերկրականին վրայ :

Դ. Միջերկրականին վրայ , Գոնիա , Ասանա , Հալպալ ու Պէյրուս :

Ե. Կարմիր ծովին վրայ , Հիւնազ ու Եւեմեն :

Զ. Պարսից ծոցին վրայ , Պասրա :

Է. Արեւելեան սահմանին վրայ , Պաղսաս Մուսուլ , Վան ու Էրզրում :

Ը. Արարիոյ սահմանին վրայ , Սուրիա :

Թ. Ներսի մասերուն մէջ , Պիթլիս , Տիարպէփր , Մամուրէք իւլ-Ագիզ , Սրվազ , Էնգարէ :

Ճ. Արքիպեղաքոսին մէջ , ձեգայիթի-պահրի-սէճիս :

ԴԱ. 4 ուրոյն սանձագներ , Պիղա , Իզմիր , Զօր ու

Գուսը-շերիճ :

Ժ. Սուսամ (Սամս) ու Կիպրոս :



ԱՍԻԱԿԱՆ ԹՈՒՐԻՈՅ

ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ա. ՍՅԻ ԾՈՎՈՒ ՎՐԱՅ

1. ՏՐԱՊԻՋՈՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — Տրապիզոնի կուսակալութիւնը կը գտնուի Սեւ ծովուն, Կաւկասիոյ, Էրզրումի, Սըվազի ու Գասթէմունիի կուսակալութեանց միջեւ:

Երկիրը լեռնային է. — կը թրջուի Եֆշիլ-ըրմագէն:

Տնտ. տեղեկութիւն. — Կ'արտադրէ բրինձ, լազուս բակլա, լոլիաս, սիւնեռ, կաղին, ծխախոտ ու մեղր, արծաթ ու պղինձ: Երկրին մէջ ծաղկած է պղնձագործութիւնը:

Քաղաքական տեղեկութիւն. — Տրապիզոնի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանձագի, Տրապիզոնի, Ճանիկի, Լազերէն բնակեալ երկիրը ու Կիւմիւշխանի: Կուսակալանիստ քաղաք՝ Տրապիզոն:

1. Նաւահանգիստներ. — Տրապիզոն (65.000 բնկէ) Էրզրումի նաւահանգիստը, չրջակայ երկիրներու արտադրութեանց շտեմարան: Հայերը վաճառականութեան մէջ կարևոր դիրք մը գրաւած են: — Սամսոն, կ'արտադրէ արմսիք, ծխախոտ, բուրդ ու ասաղձ. — Կիրասոն՝ արմսիք ու կաղին. — Օրսու՝ կաղին:

2. ԳԱՍԹԵՄՈՆԻԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — Գասթէմունիի կուսակալութիւնը կը գտնուի Սեւ ծովուն, Տրապիզոնի, Սըվազի, Էնկիւրիւի ու ԽիւտաՎէնտիկեարի կուսակալութեանց ու Իզմիտի ուրոյն սանձագին միջեւ:

Երկիրը լեռնային է ու անտառախիտ. — կը թըրջուի Գըղըլ-Ըրմագէն:

Տնտեսական տեղեկութիւն. — Կ'արտադրէ արմսիք, շուշմա, մետաքս, բուրդ, ասաղձ, խայծղան. — հանքաձուխ ու պղինձ. — պղնձագործութիւնը ծաղկած է:

Քաղ. տեղեկութիւն. — Գասթէմունիի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանձագի, Գասթէմունիի, Քեանդրիի, Սինոպի, Պոլուի: Կուսակալանիստ քաղաք՝ Գասթէմունի:

1. Նաւահանգիստներ. — Սինոպ, կ'արտադրէ ասաղձ. — Էրեյլի՝ հանքաձուխ:

2. Ներքամախայնի քաղաքներ. — Գասթէմունի՝ պղնձեղին ու պսուղ. — Պոլու՝ ասաղձ. — Քեանդրի՝ պրօն. — Զաքրամպոլու՝ բրնձ:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ր կը գտնուի Տրապիզոնի կուսակալութիւնն ու ի՞նչ կ'արտադրէ — Որո՞նք են նաւահանգիստները: Ո՞ր կը գտնուի Գասթէմունիի կուսակալութիւնը. — Որո՞նք են արտադրութիւններն ու ո՞ր քաղաքները ի՞նչ բան կ'արտադրեն: Գծեցէ՛ք Տրապիզոնի ու Գասթէմունիի կուսակալութեանց աշ-

խորհրդայնը եւ ըսէ՛ք թէ այս իրկու կուսակալութեանց քոթար-տագրութիւնները կը ստանան ձեր բնակած տեղը: Այս երկիրներուն հետ յարաբերութիւն ունի՞ ձեր բնակած տեղը:



Բ. ՄԱՐՄԱՐԱՅԻ ՈՒ ՍԵՒՅԹՈՎՈՒ ՎՐԱՅ

ԻԶՄԻՏԻ ՍԱՆՃԱԳ

ԲՑ. տեղեկութիւն. — Իզմիտի կամ Գօնա-իլի ուրոյն սանճագը կը գտնուի Կ. Պոլսոյ, Գասթէմունիի, Խիւտավէնտիկեարի կուսակալութեանց, Մարմարայի ու Սև ծովուն մէջ: Երկիրը լէռնային է. — կը թրջուի Սագարիայէն. — Ունի Սապանճայի լիճը:

Տնտ. տեղեկ. — Իզմիտի Սանճագը 6⁰⁰ գաղայի բաժնըւած է ու Միւթասարըֆը կը նստի Իզմիտ:

1. Նաւահանգիստ. — Իզմիտ (Նիկոմիդիա) համանուն ծոցին խորը, կ'արտադրէ ցորեն, ալ, լքամբակ, մետաքս, պանիր, և այլն:

Ներքամաւային քաղաքներ. — Ասաբազար՝ մետաքս, կտաւ, մորթ. — Կիլիկի՝ մետաքս ու պտուղ. — Օրքաֆոյ՝ ու Չենկիլի՝ ուռի. — Արմաւ, հոս է Կ. Պոլսոյ Պատր. Դպրեւանսը. — Պարսիզակ՝ մետաքս և Օվանըզ՝ գինի, ծխախոտ, մետաքս, մրգեղէն:

Գ. ՄԱՐՄԱՐԱՅԻ ՈՒ ԱՐԻՒՊԵՂԱՔՈՍԻ ՎՐԱՅ

1. ԽԻՒՏԱՎԷՆՏԻԿԵԱՐԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՑ. տեղեկութիւն. — Խիւտավէնտիկեարի կուսակալութիւնը կը գտնուի Մարմարայի, Իզմիտի, Էնկիւրիի, Այտընի ու Պիղայի միջեւ:

Երկիրը լէռնային է. կը թրջուի գետակներէ. այս կուսակալութեան մէջ են Իզնիկի ու Ապոլինոն լիճերը:

Տնտ. տեղեկ. — Երկիրը կ'արտադրէ արմիխ, ձիքապտուղ, բամբակ, արիս, ծխախոտ, մետաքս, շագանակ և այլն: Շերամաբուծութեան կեդրոնն է ու վարժարան ունի. — Երկաթուղիի գիծն է, Մուտանիա — Պրուսա:

Քաղ. տեղեկութիւն. — Խիւտավէնտիկեարի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի, Պրուսայի, Գարաաիի (Պալլըէսի), Էրբուրուլի, Բեօնքահիաի, Գարահիսարի: Կուսակալանիստ քաղաք՝ Պրուսա:

Նաւահանգիստներ. — Մուտանիա, համանուն ծոցին վրայ, Պրուսայի նաւահանգիստը. — Պանսուա, Պալլըէսիի նաւահանգիստը:

Ներքամաւային քաղաքներ. — Պրուսա (70,000), Ոլիմպոս լեռան ստորոտը, կ'արտադրէ մետաքսեղէն. — Աֆիոն-գարահիսար, արիս ու արմիխ. — Պալքիստի՝ արմիխ. — Բեօնքահիա՝ ունի հանքային ջուր. — Ոււսազ՝ կապեր. — Պիլենիկ՝ մետաքսեղէն:

ՀԱՐՑԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՛ր կը գտնուի իզմիտի սանճագը . — Ի՞նչ արտադրութիւններ ունի . — Որո՞նք են նաւահանգիստներն ու գլխ . քաղաքները . — Ո՛ր կը գտնուի իրւտավէնտիկեարի կուսակալութիւնը . — Ո՞ր լիճերը կան այս կուսակալութեան մէջ . — Ի՞նչ կ'արտադրէ . — Ո՞ր ճարտարութիւնը ծաղկած է այս կուսակալութեան մէջ . — Որո՞նք են նաւահանգիստներն ու գլխաւոր քաղաքները :

Գծեցէ՛ք իզմիտի ու իրւտավէնտիկեարի աշխարհացոյցը . — Բսէ՛ք թէ այս կուսակալութեան ո՞ր արտադրութիւնը կը ստանայ ձեր բնակած տեղը . — Ի՞նչ տեղեկութիւն ունիք կամ ի՞նչ գազափար կազմած էք Արմաշու գպրեվանքին վրայ :



2. ՊԻՂԱՅԻ ՍԱՆՃԱԳ

ԲՑ. տեղեկութիւն . — Պիղայի ուրոյն սանճագը կը գտնուի Մարմարայի , Չանագ-Գալէի նեղուցին , Արքիպեղազոսի ու Խիւտավէնտիկեարի միջև :

Երկիրը լեռնոտ է ու կը թրջուի պզտիկ գետերէ : Տնտ. տեղեկութիւն . — Կ'արտադրէ չրջակայ կուսակալութեանց արտադրութիւններն , մանաւանդ գինի :

Քաղ. տեղեկ. — Պիղայի սանճագը կը բաժնուի 4 գազայի . — գլ. քաղաք Պիղա :

Նաւահանգիստ . — Չանագ-գալի կամ Գալէի-Սուլթանիյէ (Դարգանէլ) համանուն նեղուցին վրայ , Ներքամաֆային քաղաք . — Պիղա . — Բունար-պաթը (Տրոյա) :

ԱՐԻՒՊԵՂԱԳՈՍԻ ՈՒ ՄԻՋԵԿԵՐԱՍԿԱՆԻ ՎՐԱՑ

ԱՅՏԸՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՑԼԵ. տեղեկութիւն . — Այտընի կուսակալութիւնը կը գտնուի Պիղայի , Խիւտավէնտիկեարի , Գոնիայի , Միջերկրականի ու Արքիպեղաջոսի միջև :

Երկիրը լեռնային է . — կը թրջուի մեծ ու չոքը Մէնտէրէս գետերէն :

Տնտ. տեղեկութիւն . — Յայրն՝ Ասիական Թուրքիոյ ամէնէն լաւ մշակուած երկիրն է . — կ'արտադրէ արմսիք , չամիչ , բուզ , ձիթ , ծխախոտ , բամբակ , բուրդ , ափսոն , շուսմա , Լայլն : — Քրոմ , զմիւսնիս : — Երկիրն մէջ կը պատրաստուին լաւ կապերտներ : — Ունի երկաթուղիի գիծ :

Քաղ. տեղեկութիւն . — Այտընի կուսակալութիւնը բաժնուած է 5 սանճագի՝ Իզմիրի , Մենքեհի , Այսրնի , Սարուխանի , Տեհիզլիի կուսակալանիստ քաղաք՝ Իզմիր :

Նաւահանգիստներ . — Իջմիր (Չմիւսնիա 250,000) բնակիչ , համանուն ծոցին խորը , Ասիական Թուրքիոյ մեծափարթամ քաղաքը , Արեւելքի ապրանքներուն շտեմարանը . — կ'արտադրէ չամիչ , բուզ , բամբակեղեն , Լայլն : Չեւմէ՛ չամիչ . — Գուս-ասսար (Սքալանովա)՝ չամիչ . — Ֆոչիա՛ աղ :

Ներքամաֆային քաղաքներ . — Մանիսա (Մագնիսիա) կ'արտադրէ բամբակ . — Այսրն կամ Կիւզէլ-Հիսսար (Դրալլա)՝ բամբակ ու արմսիք . — Տեհիզլի՛ կաւի ու բամբակ . — Պերկամա (Բերգամոն) ուր հնութիւններ գտնուեցան . — Նալլը՝ թթենիի մշակութեան կեդրոն է :

ՄԻՋԵՐԿԻՐԱԿԱՆԻ ՎԻՍՅՈՒՆ

1. ԳՈՆԻԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բնական տեղեկութիւնք .— Գոնիայի կուսակալութիւնը կը գտնուի Անգարայի , Խիւտավէնտիկեարի , Սըվազի , Ատանայի ու Այտընի կուսակալութեանց ու Միջերկրա-կանի միջեւ :

Երկիրը բարձր լեռնադաշտ մ'է , տեղ տեղ անբեր .— կը թրջուի ազի ծովակներու մէջ թափող աննըջան գետակներէ :

Տնտեսական տեղեկութիւնք .— կ'արտադրէ ցորեն , գարի , վարսակ , կանեփ , վուշ , սաւղա , շուշմա , ոչխար , եւ այլն :— Այս կուսակալութեան մէջ դիմացկուն ցփսի կը պատրաստուի :

Քաղ . տեղեկութիւնք .— Գոնիայի կուսակալութիւնը բաժնուած է 5 սանճագի , Գոնիայի , Նիյսէի , Պուրսուրի , Սպարբայի ու Թեքէի :— կուսակալանիստ քաազաք՝ Գոնիա :

Նաւահանգիստ . — Ասալիա , Համանուն ծոցին խորը , կ'արտադրէ զանազան բերքեր :

Ներքամաւային բաղաներ . — Գոնիա , (Իկոնիոն) ունի հնութիւններ .— Նիյսէ՝ կապեթ ու ցփսի . — Գարաման՝ ցփսի ու կապեթ . — Պուրսուր՝ կաթի , ցորեն ու գարի :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՛ր կը գտնուի Այտընի կուսակալութիւնը .— Ո՛ր ծովերը կը տեսնէ .— Ատիական թուրքիոյ ամէնէն լաւ մշակուած երկիրը ո՛րն է .— Ի՞նչ կ'արտադրէ .— Որո՞նք են նաւահանգիստները .— Իզմիրի վրայոք ի՞նչ տեղեկութիւն ունիք .— Այտընի արտադրութեանց ո՞ր մէկը կը ստանայ ձնը բնակավայրը .— Ո՛ր կը գտնուի Գոնիայի կուսակալութիւնը .— Ի՞նչեր կ'արտադրէ .— Ո՛րն է գլխաւոր նաւահանգիստը . — Որո՞նք են գլխաւոր քաղաքները . — Ի՞նչ պարագաներու մէջ Գոնիայի կուսակալութեան քաղաքներուն անունները լսած էք :

Գծեցէ՛ք Այտընի ու Գոնիայի կուսակալութեանց աշխարհացոյցները , վերջինին վրայ նշանակեցէ՛ք նաեւ ձեզի ծանօթ Գոնիայի լիճերու խումբը :



2. ԱՏԱՆԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն . տեղեկութիւնք .— Ատանայի կուսակալութիւնը կը տարածուի Տօրոս լեռներուն , Գոնիայի , Էնկիւրիի , Հալէպի ու Միջերկրականի միջեւ :

Երկրին մէկ մասը (հիւս .) միայն լեռնոտ է . կը թրջուի Գարասուէն , Սիհանէն ու Ճիհանէն :

Տնտ . տեղեկութիւնք .— կ'արտադրէ արմսիք , յ'բամբակ , շուշմա , ծխախոտ , մետաքս , բուրդ ու զիմի . — ունի մեծ անտառներ : Քանի մը տեղական արհեստներ ծաղկած են . — երկաթուղիի գիծը կ'երկննայ Մէրսին-Ատանա :

Քաղ . տեղեկութիւնք .— Ատանայի կուսակալութիւնը

բաժնուած է 4 սանճագի — Ասանայի, ձեպել-Պերեքերի, Խօզանի ու Իչ-Ելի: Կուսակալանիստ քաղաք՝ Ասանա: Նաւահանգիստներ. — Մեքսիկ, Ատանայի նաւահանգիստը, երկաթուղիի կայարան, կ'արտադրէ բամբակ: — Այլա ու Փայաս:

Ներքամախային քաղաքներ. — Ասանա, Սիհան գետին վրայ, բամբակի կեդրոն. — Թարսուս (Տարսոն), — Սիս, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աթոռը. — Հանսին՝ ռուսի ու ասաղձ. — Միսիս. — Էրմենեք՝ արմսիք ու միւրգ:

3. ՀԱԼԷՊԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. Հալէպի կուսակալութիւնը կը գտնուի Սըլվալի, Խարբերդի, Տիարպէքլի, Մուսուլի, Ատանայի, Սուրիայի կուսակալութեանց, Էլզօր սանճագին ու Միջերկրականի միջեւ:

Երկրը գրեթէ տափարակ դաշտագետին մըն է բաց ի հիւսիսային մասէն. — կը թրջուի Եփրատէն ու Իր գետակներէն:

Տնտեսական տեղեկութիւն. — Հիւսիսային մասին մէջ ունի անտառներ. — կեդր. մասը կ'արտադրէ նաւաքիմ, լիմոն, բուգ, դեղձ, ցորեն, գարի ու մեսախ. մեսախեղին գործուածքները նշանաւոր են:

Քաղ. ցկարագիր. — Հալէպի կուսակալութիւնը բաժնուած է 3 սանճագի — Հալեպի, Մարաշի եւ Ուր-Ֆայի: — Կուսակալանիստ քաղաք՝ ՀԱԼԷՊ:

Նաւահանգիստ. — Իսֆէնեքուս, համանուն ծոցի վրայ. Հալէպի նաւահանգիստը:

Ներքամախային քաղաքներ. — ՀԱԼԷՊ (170,000), մեծ քաղաք, կ'արտադրէ մեսախեղին ու ցիսի. — Ուր-Ֆա (Եդեսիա), վաճառաշահ քաղաք. — Մարաշ՝ տեղական ձեռագործներ. — Այնրապ. — Անրաֆիա՝ նաւաքիմ ու կիսրոն. — Քիլիս. — Ձէյրուս. — Ալպիսան. — Հոռուկա՝ Պահլաւունեաց առհմի կաթողիկոսներուն աթոռը: Հոս է Ներսէս Շնորհալի Հայրապետին գերեզմանը:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ատանայի կուսակալութիւնը ո՞ւր կը գտնուի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Ո՞րն է գլխաւոր նաւահանգիստը. — Ո՞րն է երկաթուղիի գիծը. — Քաղաքները. — Սիսի կաթողիկոսութեան վրայ տեղեկութիւն մ'ունի՞ք. — Ձեր բնակած տեղը ո՞րչափ ծանօթութիւն ունի Ատանայի կուսակալութեան մասին:

Հալէպի կուսակալութիւնը ո՞ւր կը գտնուի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Ո՞րն է նաւահանգիստը. — Ո՞րոնք են գլխաւոր քաղաքները. — Հալէպի արտագրութիւններէն ո՞ր մէկը կը գտնուի ձեր տեղը. — Ներսէս Շնորհալիին գերեզմանը ո՞ւր է:

Գծեցէ՛ք Ատանայի ու Հալէպի աշխարհացոյցը ու տարբեր գոյնով նշանակեցէ՛ք աշխարհագրութեան դաս առնելէ առաջ ձեզի ծանօթ տեղերը:



4. ՊԵՅՐՈՒԹԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բնական տեղեկ. — Պէյրութի կուսակալութիւնը կը գտնուի Հալէպի, Դամասկոսի, Գուսաի-Շէրիֆի, Լիբանան լեռներուն, Արաբիոյ ու Միջերկրականի միջեւ:


Երկիրը լեռնային է ու կը թրջուի գետակներէ :
Տնտ. տեղեկութիւն. — Տե՛ս Սուրիայի կուսակալու-
թիւնը :



ԵՐՈՒՍՍԱՂԷՍ

Քաղ. տեղեկութիւն. — Պէյրութի կուսակալութիւնը
բաժնուած է 5 սանճագի՝ Պէյրութի, Աֆեայի, Շամ-
թարապուլուսի, Լաթաֆեաի Պալգայի կամ Նապ-
լուսի : կուսակալանիստ քաղաք՝ Պէյրութ :

Նաւահանգիստներ. — ՊէՅՅՐՈՒԹ, (120,000), Սու-
րիոյ առաջին նաւահանգիստը. Երկաթուղիի կայարանն,



Ս. ՅԱԿՈՎԷԼՅԱՆ ՂԱՆՔ

Ներմուծումի ու արտահանումի կեդրոն. — Աֆեա. —
Սուր (Տիւրոս). — Սայսա (Սիդոն) :

5. ԳՈՒՏՍԻ ՇԷՐԻՖԻ ՍԱՆՃԱԳ

ԲՏԱԿԱՆ տեղեկութիւն.— ԳՈՒՏՍԻ—ՇԷՐԻՖԻ ուրոյն սանճագը կը գտնուի Պէյրուսթի ու Միլերկրականի միջեւ :

Լիբանան լեռներուն բազուկները կը ծածկեն այս երկիրը . — կը թրջուի Յորդանանէն . — Այս սանճագի մէջ է Մեռեալ Ծովը :

ՏՆԱ. տեղեկութիւն. — ՏԵ՛Ս Սուրիա . — ունի Եաֆա-Երուսաղէմ երկաթուղիի գիծը :

Քաղ. տեղեկ. — Այս սանճագը բաժնուած է 4 գազայի . ԳՈՒՏՍԻ—ՇԷՐԻՖԻ, Եաֆաի, Գազայի, եւ Խալիլ-Իւր-Րահմանի : — Սանճագին կեդրոնն է Երուսաղէմ :

Նաւահանգիստ . — Եաֆա (Յոպպէ), Երուսաղէմի նաւահանգիստը, երկաթուղիի կայարան . — կ'արտադրէ նարինջ :

Ներքամաօային ֆաղաֆ . — ԵՐՈՒՍՍԱՂԷՄ (ԳՈՒՏՍԻ-ՇԷՐԻՖ), Բրիտանացիներուն ուխտատեղի . — Հոս, Սիօն կոչուած թաղին մէջ, Հայերս ունինք Ս. Յակոբեանց Վանքը, ուր կը նստի Երուսաղէմի Պատրիարքը :

ՍՈՒՐԻԱՅԻ ԿԱՄ ՇԱՄԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն.— Սուրիայի կուսակալութիւնը կը գտնուի Հալէպի, Պաղատի, Գուտսի-Շէրիֆի, Էլ-Չօրի եւ Արաբիոյ միջեւ :

Երկրին արեւմտեան մասը լեռնային է ու կը թըրջուի Ասը գետէն : — Այս կուսակալութեան մէջ է Ագ-սեկիզ լիճը :

ՏՆԱ, տեղեկութիւն. — Սուրիայի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի : Սուրիայի, Համայի, Հորանի ու Մա'անի : — կուսակալանիստ քաղաք՝ Շամր-Շէրիֆ :

Ներքամաօային ֆաղաֆներ . — ՇԱՄՂ-ՇԷՐԻՖ (Գամակոս 200,000), մեծ ու հին քաղաք . Կայս. Ե. զօրաբանակատեղը . — կ'արտադրէ սամաւո գոչուած կերպասը . — Համա'մեսաֆետիւն . — Հեմս' ցորեն :

ԼԻԲԱՆԱՆՈՒ ԵՐԿԻՐ

Լիբանանու երկիրը . — Սուրիոյ կուսակալութեան մէջ կը գտնուի Լիբանանու երկիրը, որուն վարիչն է կուսակալ մը . Գլխ. կեդրոնն է Պէյր-ԷՏ-Տիւն :

ԷԼ-ՉՕՐԻ ՍԱՆՃԱԳ

Չօրի սանճագ . — Այս ուրոյն սանճագը կը գրաւէ Եփրատի ու Հալէպի կուսակալութեան միջեւ գտնուած երկիրը : Գլխաւոր քաղաք՝ Տէյր :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՛ւր կը գտնուին Սուրիայի ու Պէյրուսթի կուսակալութիւնները, Գուտսի-Շէրիֆը, Լիբանանու երկիրը, և Էլ-Չօրի սանճագը* — Ի՞նչ կ'արտադրէ Սուրիա . — Ո՞ր նաւահանգիստները ունի . — Երուսաղէմի վրայօք Ի՞նչ գիտեք . — Սուրիոյ ո՞ր արտադրութիւնը կը գտնուի ձեր տեղը :

Գծեցէ՛ք Սուրիոյ, Պէյրուսթի, Գուտսի-Շէրիֆի, Լիբանանու երկրն ու Էլ-Չօրի սանճագին աշխարհացոյցը :

ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒ ՎՐԱՅ

ՀԻՃԱԶ-ԵՏՄԷՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — Հիմազ ու Եմեկնի կուսակալութիւնները որ կը գրաւեն Արարիոյ արեւմտեան մասը, Կարմիր ծովի երկայնքը, կը գտնուին Պէյրութի, Արարիոյ, Սուէզի ջրանցքին ու Կարմիր ծովին միջեւ:

Երկիրը տեղ տեղ լեռնային է. երկրին ջուրերը ձըմեռը կը կազմուին ու ամառը կը ցամքին:

Տնտեսական տեղեկութիւն. — Կ'արտադրեն արմաւ, կիսրոն, նարինջ, կոփ (խահվէ), խնկեղին եւայլն ու Կարմիր ծովուն մէջ՝ բուս:

Քաղ. տեղեկութիւն. — 1. Հիմազի կուսակալութիւնը բաժնուած է 2 սանճագի: Մեքէի ու ձիսսէի. — 2. Էմեկնի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի, Սանայի, Ասրի, Հոսէյսաի ու Թա'ասի:

Նաւահանգիստ. — ձիսսէ, Մէքքէի նաւահանգիստը, կ'արտադրէ կոփ. — Հասիսէ (Հոտէյտա):

Ներքամախից քաղաքներ. — Մէ-Ք-Քէ-Մի-Քէ-Քէ-Մէ, Հայրենիք իսլամներու մարզարէին, ուխտատեղի. — Մեքիմէի-Միւնեկերէ, Հոս է մարզարէին գերեզմանը. — Սանա, Կայս. է. զօրաբանակին կեդրոնը:

ՊԱՐՍԻՑՅՈՒՅԻՆ ԿՎՐԱՅ

ՊԱՍՐԱՅԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — Պասրայի կուսակալութիւնը կը գտնուի Պաղտատի կուսակալութեան, Պարսկաստանի, Պարսից ծոցի ու Արարիոյ միջեւ:

Երկիրը հարթ դաշտագետին մըն է. — Այս կուսակալութեան մէջ է Շադ-իւլ-Արապը:

Տնտ. տեղեկութիւն. — Պասրայի կուսակալութիւնը կ'արտադրէ արմաւ, պսուղ, արմիխ, եւայլն:

Քաղաքական տեղեկութիւն. — Պասրայի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի, Պասրայի, Միւնքեքիի, Նեկեքի Սամարայի: — Կուսակալանիստ քաղաք՝ Պասրա:

Նաւահանգիստ. — Պասրա, Շադ-իւլ-Արապի վերայ, համանուն ծոցին ճամազ գանազան երկիրներու ապրանքներուն շտեմարանը:

Ներքամախից քաղաքներ. — Սամարա՝ արմաւ. — Խուռնա՝ Եփրատի ու Տիգրիսի խառնուած տեղը:

ՀԱՐՅԱՐԱՆՆԻ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ր կը գտնուին Հիճազ ու Եմեկնի կուսակալութիւնները. — Ի՞նչ կ'արտադրեն. — Ո՞րն է նաւահանգիստը. — Ատոնցմէ ի՞նչ ապրանքներ կը ստանաք:

Գծեցէ՛ք Հիճազ ու Եմեկնի աշխարհացոյցը:



ԱՐՆԵԼԵԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՎՐԱՅ

1. ՊԱՂՏԱՏԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ. տեղեկութիւն. — Պաղտատի կուսակալութիւնը կը տարածուի Մուսուլի, Պարսկաստանի, Պասրայի ու Էլզօրի միջեւ:

Երկիրն ընդարձակ դաշտագետին մըն է . կը թըր-
ջուի Եփրատէն ու Տիգրիսէն :

Տնա . տեղեկութիւն . — Կ'արտադրէ արմաւ , արմը-
սիֆ , բամբակ , ծխախոտ , եւայլն : Բրդեղին ու բամբակե-
ղին գործուածքներ ունի :

Քաղ . տեղեկութիւն . — Պաղտատի կուսակալութիւ-
նը բաժնուած է 3 սանձագի . Պաղտատ , Հիլլէի ու
Քերպէլայի : — Կուսակալանիստ քաղաք՝ Պաղտատ :

Ներքամաֆային ֆաղաֆներ . — ՊԱՂՏԱՏ (80,000) Տիգ-
րիսի վրայ , վաճառականութեան կեդրոն . — Հիլլէ , —
Քերպէլա , իսլամներու ուխտատեղի :

2. ՄՈՒՍՈՒԼԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ . տեղեկութիւն . — Մուսուլի կուսակալութիւնը
կը գտնուի Տիարպէքիլի , Պիթլիսի , Վանի , Պարս-
կաստանի , Պաղտատի ու Հալէպի միջեւ :

Երկիրն արեւելեան մասը լեռնոտ է . — կը թրջուի
Տիգրիսէն եւ մեծ ու փոքր Զապ գետերէն :

Տնա . տեղեկութիւն . — Կ'արտադրէ արմսիֆ , բամ-
բակ , ծխախոտ , մեխախոտ , բրդեղին ու մեխախոտեղին :

Քաղ . տեղեկութիւն . — Մուսուլի կուսակալու-
թիւնը բաժնուած է 3 սանձագի , Մուսուլի , Շեհի-
գորի ու Սիւլէյմանիի : — Կուսակալանիստ քաղաք՝
Մուսուլ :

Ներքամաֆային ֆաղաֆներ . — Մուսուլ , Տիգրիսի աջ
եզերքը , կ'արտադրէ մարմառ (մուսլին) ու ցիսի . —
Էրպիլ . — Սիւլէյմանիյէ . — Քերֆա :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀՈՒՆԳ

Պաղտատի ու Մուսուլի կուսակալութիւնները ի՞նչ կ'արտա-
դրեն . — Ասոնցմէ որը՞ հեռու է ձեր բնակած երկրէն :



3. ՎԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԲՏ . տեղեկութիւն . — Վանի կուսակալութիւնը կը
գտնուի Պարսկաստանի , Էրզրումի , Պիթլիսի ու Մու-
սուլի կուսակալութեանց միջեւ :

Երկիրը լեռնային է , ուր կան ձիւտի (Կորդուաց) ,
Սիֆան ու Վարագ լեռները . — կը թրջուի Տիգրիսի ա-
րեւելեան ճիւղէն :

Տնա . տեղեկ . — Կ'արտադրէ արմսիֆ , բուրդ , աղ ,
կաւի , խաղող ու սեսակ սեսակ պտուղներ . — Զառիկի
հանք , լաւ բրդեղին գործուածքներ ու ցիսի :

Քաղ . տեղեկութիւն . — Վանի կուսակալութիւնը
բաժնուած է 2 սանձագի , Վանի ու Հիֆեարիի .
— Կուսակալանիստ քաղաք՝ Վան :

Ներքամաֆային ֆաղաֆներ . — Վան , համանուն լճին
արեւելեան եզերքը : Քաղքին հար . արեւելեան կողմն
է Վարագ լեռը , իր Ս . Նեան վանքովը : Ասեղիվազ
(Արծկէ) , մօտն է Մեանչելագործի օանքը . — Պաւ-գայի ,
մօտն է Ս . Բարբուղիմեոսի վանքը . — Ուսան , — Արսամէս՝
ընտիր խնձոր . — Ալիւր , նաւահանգիստ . — Նարեկ՝
նշանաւոր իր Գրիգոր Նարեկացիով . — Վանայ լճին մէջ
կը գտնուի Աղքամար կղզին , համանուն կաթողիկոսու-
թեան աթոռը :

4. ԷՐԶՐՈՒՄԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲՏ. տեղեկ.— Էրզրումի կուսակալութիւնը կը գըտնուի Տրապիզոնի, Պարսկաստանի, Վանի, Պիթլիսի, Մամուրէթ-իւլ-ազիզի, Տիարպէքիւրի, Սըվազի ու Անդր Կաւկասիոյ միջեւ :

Երկիրը լեռնադաշտ մըն է, Պինկէօրի բազուկները ամէն տեղ տարածուած են . — կը թրջուի Եփրատէն, Ճորոխէն ու Երասխէն : Այս վերջինը Էրզրումի կուսակալութեանէն բղխելով կը մտնէ Անդր Կաւկասիոյ Երկիրը :

Տնտ. տեղեկ.— Կ'արտադրէ ցորեն, խաղող, վուռ, պտուղ, գետնախնձոր . — կապերս, ցիսի, մանուսա եւ այլն :

Քաղաք. տեղեկ. Էրզրումի կուսակալութիւնը բաժնուած է 3 սանճագի, Էրզրումի, Պայազիսի ու Էրզննանի . — կուսակալանիստ քաղաք՝ Էրզրում :

Ներքամաւոյին բաղաճներ . — ԷՐԶՐՈՒՄ (60,000), Հիւս. արեւելեան երկիրներու վաճառքներուն շտեմարան . — Էրզննան Եփրատի ափը, Կայս. Դ. զօրաբանակատեղը . կ'արտադրէ կսաւեղէն ու կապերս . մօտերը կան շատ վանքեր . — Պայաուրք՝ կապերս . Քեմախ, մօտը կը գտնուի Լուսաւորիչ շառաւիղներուն դամբարանը . — Պայազիս . — Հասան-գալէ . — Թորքում՝ պտուղ . — Տիասին . — Ալաւկերս, Քիլի, Խընուս, — Մամախաբուն, — Իւչ-ֆիլիսէ, ուխտատեղի Ս. Յովհաննէս Բագրեւանդայ անունով :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ր կը գտնուի Վանի կուսակալութիւնը . — Ո՞ր լեռները կան . — Ո՞ր գետէն կը թրջուի . — Ի՞նչ կ'արտադրէ . — Որո՞նք են գլխուոր քաղաքները . — Ո՞ր վանքերն ունի . — Վանքը ուխտի գացած է՞ք . — Այս կուսակալութիւնը ձեր բնակած տեղին ո՞ր կողմը կը գտնուի ու քանի՞ օրուան ճամբայ է : — Ո՞ր կը գըտնուի Էրզրում . — Ի՞նչ արտադրութիւն ունի . — Որո՞նք են գլխուոր քաղաքները :

Գծեցէ՛ք Վանայ ու Էրզրումի աշխարհացոյցը :



ՆԵՐՍԻ ՄԱՍԵՐՈՒՆ, ՄԷՋ

1. ՊԻԹԼԻՍԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲՏ. տեղեկ.— Պիթլիսի կուսակալութիւնը կը գըտնուի Էրզրումի, Վանայ ծովին ու կուսակալութեան, Մուսուլի, Տիարպէքիւրի ու Մամուրէթ-իւլ-ազիզի եւ Էրզրումի կուսակալութեանց միջև :

Երկիրը լեռնադաշտ մըն է, նշանաւոր է Մշոյ դաշտը . — կը թրջուի Մուրատ չայէն ու Տիգրիսէն :

Տնտ. տեղեկ. — Կ'արտադրէ արմիսիք, մանաւանդ Մշոյ դաշտը՝ բամբակ, բուրդ, մետաքս, սեսակ սեսակ պտուղ . — մլաղացի ֆաւր . — կարպերսագործութիւն :

Քաղ. տեղեկ.— Պիթլիսի կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի, Պիթլիսի, Սղերդի, Մուսի ու Կիմնի : Կուսակալանիստ քաղաք՝ Պիթլիս :

Ներքամաւոյին բաղաճներ . — Պիթլիս, վաճառականութեան կեդրոն, կ'արտադրէ կսաւեղէն ու նուռ . — Մուսկապերս ու կսաւեղէն :

Յիշատակելի են հետեւեալ տեղերը . — Խապեղ (Խորնի), Աւսիւս (Հացեկաց), Սղերդ, Մելազկեան, Կոփ, Ռրնսուան, Արզն, Խիզան, Պուլանրզ, Վարդո, Խլաք, Ճապաղըուր ու Դասուան :

2. ՄԱՄՈՒՐԷԹ-ԻՒԼ-ԱԶԻԶԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն. տեղեկ. — Մամուրէթ-իւլ-ազիզի կուսակալութիւնը կը գտնուի Էրզրումի, Տիարպէքիլի, Հալէպի, Պիթլիսի ու Սըվազի միջեւ :

Երկիրը լեռնային է ու լաւ մշակուած, մանաւանդ Խարբուզի դաշտը . — կը թրջուի Եփրատէն ու Արածանիէն : Այս կուսակալութեան մէջն է Կեօլիւֆ (ծովք) լիճը :

Տնտ. տեղեկ. — Կ'արտադրէ արմսիֆ, բամբակ, մետաքս, բուր, գինի, պասեխ, ռուփ, ափիոն, ծխախոտ ու ալածահրի . — պղինձ, արծաթ, երկաթ ու կապար . — կապեան ու մանուսա :

Քաղ տեղեկ. — Մամուրէթ-իւլ-ազիզի կուսակալութիւնը բաժնուած է 3 սանձագի, Խարբուզի, Մալաքիայի ու Տերսիմի . — կուսակալանիստ քաղաք՝ Խարբուզ :

Ներքամաւային քաղաքներ . — Խարբուզ, վաճառականութեան կեդրոն . — Արաքիլի՝ վաճառաչաքաղաք՝ կտաւեղէն . — Ակն՝ բամբակեղէն . — Զըմեկաւազ . — Մալաքիա՝ ընփռ պտուղներ . — Կապանմասէն՝ պղինձ . — Հիւսնի-Մանուր :

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆՔ

Ո՞ւր կը գտնուին Պիթլիսի ու Մամուրէթ-իւլ-Ազիզի կուսակալութիւնները . — Ի՞նչ արտադրութիւններ ունին . — Կէօլիւֆ լիճի վրայոք ի՞նչ գիտէք . — Ո՞րոնք են գլխաւոր քաղաքները : Գծեցէ՛ք Պիթլիսի ու Մամուրէթ-իւլ-Ազիզի աշխարհացոյցները :

3. ՏԻԱՐՊԷՔԻՐԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն. տեղեկ. — Տիարպէքիլի կուսակալութիւնը կը գտնուի Մամուրէթ-իւլ-Ազիզի, Պիթլիսի, Մուսուլի, Վանի, Էրզրումի, Էլ-Ղօրի ու Հալէպի միջեւ :

Երկիրն հիւսիսային մասը լեռնային է . — կը թրջուի Տիգրիսէն :

Տնտ. տեղեկութիւն . — Կ'արտադրէ արմսիֆ, մետաքս, բամբակ, բուրդ, պտուղ . — ասղձ, երկաթ, անագ . — կաւի ու ցփաի :

Քաղ տեղեկ. — կուսակալութիւնը բաժնուած է 3 սանձագի, Տիարպէքիլի, Մարսինի, Արդընի-Մասէնի : կուսակալանիստ քաղաք՝ Տիարպէքիլ :

Ներքամաւային քաղաք . — Տիարպէքիլ, մետաքսեղէն ու բամբակեղէն . — Մարսին . — Բալու, ուր ժայռի մը կրթնած . Ս. Մեսրոպ գտաւ, կ'ըսեն, մեր այդ ու բէնը . — Արդընի, խալոլ, բամբակ . Սեւեբեկ՝ անառ . — Էկիլ :

4 ՍԸՎԱԶԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն. տեղեկ. — Սըվազի կուսակալութիւնը կը գտնուի

նուի Մամուրիէթ-իւլ-Աղիզի, Տրապիզոնի, Էրզրումի, Գասթէմունիի, Հալէպի ու Անգարայի միջեւ:

Երկիրն ընդարձակ լեռնադաշտ մըն է. — կը թըր-ջուի Գրզըլ-Ըրմագէն ու Եհիլ-Ըրմագէն:

Տնտ. տեղեկութիւն. — Կ'արտադրէ արմսիք, ծխախոտ, ափիոն, սորոն, ալստահի, կանեփ, խաղող ու գինի. — պղինձ. — պղնձագործութիւնը ծաղկած է. — կապեք:

Քաղ. տեղեկութիւն. — կը բաժնուի 4 սանճագի, Սըվազի, Ամասիաի, Գարահիսարի, Թոգասի. — կուսակալանիստ քաղաք՝ Սըվազ:

Ներքամաւային բաղանջներ. — Սըվազ, արմսիք, աղ եւ այլն. — Թօգասք՝ պղինձեղէն անօքներ. — Ամասիա՝ պսուղ ու գինի. Մարզուան՝ ցորեն. — Շապին-Գարա-Հիսար՝ արծաթխառն կապար. — Տիվրիկ. — Նիսար. — Տարեմեք. — Կիւրին՝ կսււտեղէն:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ւր կը գտնուին Տիարպէքիւրի ու Սըվազի կուսակալութիւնները. — Ի՞նչ կ'արտադրեն. — Որո՞նք են գլխաւոր քաղաքները. — Գծեցէ՛ք ասոնց աշխարհացոյցը:

5. ԷՆԿԻՒՐԻԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն. տեղեկութիւն. — Էնկիւրիի կուսակալութիւնը կը գտնուի Գասթէմունիի, Սըվազի, Գոնիայի, Խիւտավէնտի/իեարի ու Ատանայի միջեւ:

Երկիրը լեռնադաշտ մըն է. — կը թըրջուի Գրզըլ-Ըրմագէն ու Սագարիայէն:

Տնտ. տեղեկ. — Կ'արտադրէ ցորեն, գարի, բուրդ, ափիոն, պօք, երեփկ. — Երկաք ու պղինձ. — ոսայ-նանկուքիւնը ծաղկած է:

Քաղ. տեղեկ. — Կուսակալութիւնը բաժնուած է 4 սանճագի, Անգարայի, Գր-եհիլի, Գայսերի Եօզլասի. — կուսակալանիստ քաղաք՝ Էնկիւրի:

Ներքամաւային բաղանջներ. — Անգարա, վաճառքի կեդրոն. — Գայսերի՝ կաւի ու երեփկ. — Եօզլաս, կապար. — Գր-եհիլ, մրգեղէն. — Սիվրի-հիսար. — Այաւ. — Նալլըխան:

ՀԱՐՅԱՐԱՆ ՈՒ ՀՐԱՀԱՆԳ

Ո՞ւր կը գտնուի Էնկիւրի. — Ի՞նչ կ'արտադրէ. — Այս արտադրութեանց ո՞ր մէկը կը ստանաք. — Որո՞նք են գլխաւոր քաղաքները:

Գծեցէ՛ք ասոր աշխարհացոյցն ու ամբողջացուցէ՛ք Ասիական թուրքիոյ աշխարհացոյցը:

ԱՐԲԻՊԵՂԱԳՈՍԻ ՄԷՋ

ՃԻՋԱՅԻՐԻ-ՊԱՀՐԻ-ՍԷՖԻՏԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Բն. տեղեկ. — Ճեզալիլի-Պահր-Սեֆիսի կուսակալութիւնը 4 սանճաներու բաժնուած է, Հոողոս, Միսիլի, Սագրգ, Լիմնոս: Գլխաւոր կղզիներն են, Իմպրոս, Լիմնոս, Պոննա-ասալը (Թենետոս), Միսիլի (Հեքոս), Սագրգ ու Ռօսոս: Ասոնց բերքերն են, բուզ, գինի, ձէք, նարինջ, լիմոն. — Մարմարոն:

ՍԱՄՈՍ ԿՂՋԻՆ

Սամոս կղզին, 460 քռ. քմ. տրծ. 50,000 բնակիչներով, լեռնային երկիր մըն է. կ'արտադրէ կղզիներու բերքերը. — Գլխաւոր քաղաք Վօրի:

ԿԻՊՐՈՍ ԿՂՋԻՆ

Կիպրոս կղզին, 9,600 քռ. քմ. տրծ. ու 200,000 բնակիչներով, լեռնային երկիր մըն է Միջերկրականի մէջ. — Կ'արտադրէ կղզիներու բերքերը. — Գլ. քաղաք Նիկոսիա կամ Լէֆոսիա:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

Որո՞նք են Արքեպիսկոպոսի գլխաւոր կղզիները:

Գ. ՕՍՄ. ՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՓՐԻԿԷԻ ՄԷՋ ՈՒՆԵՅԱԾ ԵՐԿԻՐՆԵՐԸ

1. Ե Զ Ի ՊՏՈՍԻ ՓՈԽԱՐՔԱՑՈՒԹԻՒՆ

Ընդհ. տեղեկ. — Օսմ. պետութեան գերիշխանութեան ներքեւ կը գտնուի Եգիպտոսի Փոխարքայութիւնը — 3 մեծ բաժանում ունի, Վերին ու Ստորին Եգիպտոս և Սուէզ, Տրծ. 2,987,000 քռ. քմ. բն. 15 միլիոն: — Գլ. քղ. Գանիքե (250,000), Փոխարքայանիստ քաղաք, Նեղոս գետին մօտ: — Ալեքսանդրիա, Միջերկրականի վրայ մեծ նաւահանգիստ:

Սուէզի ջրանցք. — Այս ջրանցքը որ ունի 160 քմ. երկայնութիւն, հաղորդակցութեան մեծ դիւրութիւն կընծայէ:

2. ԿԱՐՊ-ԴԱՐԱՊՈՒԼՈՒՍԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Ընդհ. տեղեկ. — Այս լայնատարած երկիրը (1,000, 000, քմ. քռ. տրծ.) կը պարունակէ 1 կուսակալութիւն ու 1 ուրոյն սանձազ,

Կարպ-Դարապլուսի կուսակալութիւնը կը բաժնուի 4 սանձազ. Կարպ-Դարապլուս, Խամս, ձեպէլի-ղայպիե. — Ֆեզան. — կուսակալանիստ քաղաք՝ Դարապլուզ, Միջերկրականի վրայ նաւահանգիստ. — Մուրզուք (Ֆէզան), Սուտանի կարաւաններու չուկէտը:

Պենկազի ուրոյն սանձագը կը բաժնուի 3 գաղայի. գլխաւոր քաղաք Պենկազի, Միջերկրականի վրայ նաւահանգիստ:

Հ Ա Ր Յ Ա Ր Ա Ն

Ո՞ր կը գտնուի Եգիպտոս. — Գանի՞ մաս կը պարունակէ. — Ո՞րոնք են գլխաւոր քաղաքները. — Կարպ-Դարապլուսը:



Յ Ա Ն Կ

Ագտէնից (Անտիոքի) լիճ	36, 37, 39 56	Անդր-Կաւկասիա	32, 35, 41, 44, 62
Ագճէհիսար քղ.	26	Անեմուր հր.	33
Ագչէհիր լիճ	37	Անթաքիա քղ.	53
Ադրիական (Տինարեան) լեռներ	9, 30	Այաչ քղ.	46, 47
Ադրիական ծով	7, 8, 26	Այասի ծոց	36
Աթոս (Այնորոզ) թ. կղ.		Այաս քղ.	52
» լեռ	9	Այնթապ քղ.	53
» ծոց	8	Այառն կուս.	35, 43, 49, 50
Ալաչէհիր քղ.	40	» նաչ.	49
Ալաչկերտ քղ.	62	» քղ.	40, 49
Ալատաղ (Մաղկէ) լիճ	34, 36	Աշտիշատ գետ	64
»	33	Ապոլինոն լիճ	35, 37, 47
Ալեքսանդրիա քղ.	68	Առնավուտներ	14
Ալիւր գետ	61	Առտէր կղ.	37
Ալմատաղ	34	Ասը գետ	36, 56
Ալպանիա	12	Ասրըր նաչ.	58
» լեռներ	9	Ասիական թուրքիա	7, 13, 32, 33, 34, 37, 39, 40, 41
Ալպիստան քղ.	53	Ասորի	42
Ակն քղ.	34, 64	Ատարազար քղ.	40, 46
Աղթամար կղ.	37, 61	Ատալիա ծոց	33, 50
Ամասիա նաչ.	66	» քղ.	50
Ամասիա քղ.	66	Ատանա կուս.	43, 50, 51, 52, 66,
» քղ.	59	» նաչ.	52
Անատոլու	32, 33, 35, 37, 40	» քղ.	36, 40, 51, 52
Անգարա (Էնկիւրիւ) կուս.	43, 50, 51, 66, 67,	Արարիա,	32, 45, 53, 56, 58
» նաչ.	67	Արաբացիներ	41
» քղ.	35, 40, 67		

Արաբկեր քղ. 64
 Արածանի գետ (Մուրատ
 չայ) 36, 63, 64
 Արարատ լեռնագոտի 33
 Արզն քղ. 64
 Արիական ցեղ 15, 41
 Արծկէ (Ատէլճիվազ) քղ. 61
 Արղանա-Մատէն նահ. 65
 » » քղ. 65
 Արղանա Սու 36
 Արտա գետ 11
 Արտամէտ գեղ 61
 Արքիպեղազոս 7, 8, 10,
 21, 23, 32, 33 35,
 43, 49
 Աւստրիա - Հունգարիա 8,
 29, 30
 Ափրիկէի երկիրներ 7, 68
 Աֆիօն-Գարահիսար նահ.
 47
 » քղ. 40, 47
 Բալու քղ. 65
 Բարիզ քղ 13
 Բերա նահ. 19, 21
 Բրէզլա լիճ 11
 Բրեզրէն քղ. 27
 Բրէվէզա նահ. 27
 » քղ. 27
 Բրիլթիմա նահ. 24
 » քղ. 24
 Բիւրակնեան (Պինկէօլ) լեռ-
 ներ 33
 Բոջաներ 15, 42
 Բունար պաշը 48

Բուրսազ գետ 35
 Գաբու տաղ (Կիզիկոն)
 Թ. կղ. 32
 Գազա քղ. 56
 Գալամու գետ 11
 Գահիրէ քղ. 68
 Գայսէրի նահ. 67
 » քղ. 35, 67
 Գանտիա նահ. 28
 Գանտիա քղ. 28
 Գասդեմունի կուս. 43, 44,
 66
 » նահ. 44
 » քղ. 44
 Գաստորիա լիճ 11
 Գատը-քէօյ 19
 Գարաման քղ. 39, 50
 Գարապրուն հր. 32, 33
 Գարասի նահ. 47
 Գարասու գետ 35, 51
 Գարուն գետ 36,
 Գափալա 23
 Գերմանիա 29
 Գըզանլըզ քղ. 10, 29
 Գըզլը-ըրմազ գետ 35, 66,
 67
 Գըրգ-Քիլիսէ նահ. 22
 » » քղ. 22
 Գըր-Շէհիր նահ. 67
 » » քղ. 67
 Գոբ լեռ 33
 Գողանա քղ. 25
 Գոլաթ լեռ 33
 Գոճա Պալզան լեռներ 10
 Գոճա տաղ. 34

Գոնիա կուս. 43, 49, 50,
 51, 66
 » յի լիճեր 37
 » նահ. 50
 » քղ. 50
 Գոսովա կուս. 16, 23, 24, 25
 » Դաշտ 10, 11
 Գորիճա քղ. 25
 Գուլէլի Պուրկաս քղ. 13
 Գում-գափու 19
 Գուուսի-Շէրիֆ նահ. 43,
 53, 56
 Գրգուռ լեռ 34
 Դամասկոս կամ Շամ քղ. 40
 Դանուր գետ 12, 29
 Դատուան գեղաւան 64
 Դըննովա քղ. 30
 Դուզանլու գետ 35
 Եազովա քղ. 24
 Եանիա լիճ 11, 26, 27
 » կուս. 16, 26, 27
 » նահ. 11, 27
 » քղ. 27
 Եաֆա քղ. 40, 56
 Եգիպտոս 68
 Եէմէն կուս. 34, 43, 58
 Եէմիսէ հր. 8
 Եէնի-Պազար նահ 24
 Եէշիլ-ըրմազ գետ 34, 44, 66
 Եէտի-գուլէ 21
 Ետա լեռ 28
 Երասիս գետ 62
 Երզնիան նահ. 62
 » քղ. 62
 Երուտաղէմ քղ. 34, 40, 56,
 Եւր. Թուրքիա 7, 8, 12,

13, 16
 Եօզկաս նահ. 67
 Եօզկատ քղ. 67
 Զապ գետ 36, 60
 Զաֆրամպօլու 44
 Զէյթուն 53
 Զփօնիկ 31
 Էլ-գոր նահ. 43, 52, 56,
 57, 59, 65
 Էկիլ քղ. 65
 Էլմիածին գեղաւան 41
 Էսկի-Զակրա քղ. 29
 Էսկիշէհիր քղ. 40
 Էսֆաքիա նահ. 28
 Էտիրնէ կուս. 21, 22,
 » Էտիրնէ նահ. 22,
 » քղ. 22,
 Էրզրում կուս. 36, 43, 44,
 61, 62, 63, 64, 66
 » նահ. 34, 62
 » քղ. 40, 62
 Էրկէրի նահ. 27
 » քղ. 27
 Էրէլի քղ. 39, 44
 Էրթողրուլ նահ 47
 Էրճիաս լեռ 34
 Էրմէնէք քղ. 52
 Էրպիլ քղ. 60
 Թաս նահ. 58
 Թաթար Պազարճըզ քղ. 29
 Թասուս կղ. 9
 Թարապիա 19
 Թարսուս քղ. 35, 52
 Թաքիսու լիճ 11
 Թենետոս կղ. 67
 Թէքէ նահ. 50

Թէքֆիւր տաղ լեռ 21
 » նահ. 22
 » քղ. 22
 Թիրանա քղ. 26
 Թողաթ նահ. 66
 » քղ. 66
 Թորթում քղ. 62
 Թուզ կէօլ լիճ 37
 Թունճա գետ 11
 Իբէյթ քղ. 24
 Իզնիկի լիճ 37, 47
 Իզմիտ նահ. 43
 » ծոց 32, 40, 49
 » քղ. 40, 46
 Իզմիր նահ. 46, 49
 » ծոց 33, 46
 » քղ. 40, 46, 49
 Իլպիսան քղ. 25
 Իհթիման քղ. 13
 Իմպրոս կղ. 9
 Իլխանաց կղ. 19
 Իչ-Եէլի նահ. 52
 Իսլիմյէ քղ. քղ 28
 Իսոսի ծոց 33
 Իսքէնաէրուն ծոց 33, 36, 52
 » քղ. 52
 Իւնիյէ հր. 32
 Իւչ-Քիլիսէ քղ. 62
 Իւսկիւլ նահ. 24
 » քղ. 24
 Իւսկիւտար 19, 21
 Լազերէն բնակուած երկիր 44
 Լաթաքիա նահ. 54
 Լաչիտ նահ. 28
 Լիմնու կղ. 9, 67

Լիբանան լեռներ 34, 53, 56
 Լիբանան երկիր 57
 Լալլի-Իւլ-րահման գաղ. 56
 Լամս նահ. 69
 Լապուր գետ 36
 Լասզեղ (Մուշ) 64
 Լարբուդ նահ. 37, 64
 » քղ. 36, 64
 Լիզան քղ. 64
 Լիւտավէնիկեար կուս. 40, 43, 47, 49, 50, 60
 Լիւդ քղ. 64
 Լինուս քղ. 62
 Լիոզան քղ. 52
 Լիորնի գեղ 64
 Լիւռնա քղ. 59
 Կալաթա 19, 21
 Կապան-Մատէն քղ. 36, 64
 Կարմիր ծով 7, 32, 43, 58
 Կարպ-Դարապուրու կուս. 69
 » նահ. 69
 » քղ. 69
 Կեափուր տաղ (Ամանուս) 34
 Կէլիպօլու թ. կղ. 8
 » նահ. 22
 » քղ. 22
 Կէյվէ քղ. 46
 Կէրիա գետ 36
 Կէօլճիւք (Մովք) լիճ 36, 37, 64
 Կիմարեան լեռ 9
 Կինճ նահ. 63
 Կիպրոս կղ. 68
 Կիրասոն քղ. 44
 Կիւմիւլճենէ նահ. 22
 » քղ. 22

Կիւմիւլխանէ նահ. 44
 » քղ. 44.
 Կիւրիւն քղ. 66
 Կ. Պոլիս կուս. 16, 17, 21
 » քղ. 13, 17
 Կոփ գեղաւան 64
 Կտուց կղ. 37
 Կրետէ կղ. 9, 12, 16, 28
 Հալէպ կուս. 43, 51, 52, 53, 56, 57, 60, 64, 65, 66
 » նահ 52
 » քղ. 40, 52, 53, 64
 Հաճին քղ. 52
 Համա քղ. 57
 » նահ. 57
 Հայեր 15, 41, 44
 Հայտար բաշա 40
 Հանիա նահ. 28
 » քղ. 28
 Հասգեղ 21
 Հացեկաց գեղ 64
 Հեյլաղա 8, 26
 Հելլէն 15
 Հէրսէք 9, 30
 Հէմս լիճ 36
 » քղ. 57
 Հէքքեարի նահ. 61
 Հիլէ նահ. 60
 » քղ. 60
 Հիճաղ կուս. 43, 58
 Հիւսնի-Մանուր քղ. 64
 Հոտէյտա քղ. 58
 Հոողոս կղ. 39, 67
 Հոոմիլայ գեղաւան 53

Հոտոփ (Տեքոթ) լեռ 9, 10, 22, 28
 Հրեաներ 15
 Հօրան նահ. 57
 Չեռնակորա (Գարատաղ) 9, 11, 24, 30
 Ճանիկ նահ. 44
 Ճապաղըուր գաւ. 64
 Ճէգայիրի-պահրի-սէֆիա կուս. 33, 67
 Ճէպէլ-Ղայպլյէ նահ. 69
 » Պէրէքէթ նահ 52
 Ճիհան գետ 33, 36, 51
 Ճիտտէ նահ. 58
 » քղ. 58
 Ճիւտի (Կորդուաց) լեռ. 61
 Ճորոխ (Չիրիւք սու) 33, 34, 62
 Մալաթիա նահ. 64
 » քղ. 64
 Մալկարա քղ. 22
 Մակեդոնիա 11, 12
 Մամախաթուն քղ. 62
 Մամուրիէթ-իւլ-ազիզ կուս 43, 52, 62, 63, 64, 65, 66
 Մանասթըր կուս. 16, 23, 24, 25, 26
 » նահ. 25
 » քղ. 25
 Մանտալիա ծոց 33
 Մանիսա գաղա 35
 » քղ. 40, 49
 Մասիս լեռ 33
 Մարաշ նահ. 36, 42

Մարաշ քղ. 42
 Մարզուան քղ. 66
 Մարիճա դաշտ 10
 » գետ 10, 11, 12, 22, 29
 Մարմարա ծով 7, 8, 17, 32, 35, 37, 43
 Մարտին նահ. 65
 » քղ. 65
 Մարոնի 42
 Մելազղերա քղ. 64
 Մեթրովիճա քղ. 13
 Մեռեալ ծով 37, 56
 Մէճօփօ լեռ 9
 Մէնթէչէ նահ. 49
 Մէնտէրէզ գետ 35, 49
 Մէտինէ նահ. 58
 » քղ. 58
 Մէրսին քղ. 40, 51, 52
 Մէքքէ նահ. 58
 » քղ. 58
 Միխալըճի (Սուսուրու) գետ 35
 Միջագետք 34
 Միջերկրական ծով 7, 8, 9, 28, 32, 33, 35, 49, 50, 51, 52, 56, 68,
 Միսիս քղ. 52
 Միտիլի կղ. 67
 Միւնթէֆիք նահ. 59
 Մոսթար քղ. 31
 Մուշ դաշտ 63
 » նահ. 63
 » քղ. 63
 Մուսուլ կուս. 43, 52, 59, 60, 61, 63, 65

Մուսուլ նահ. 60
 » քղ. 60
 Մուտանիա քղ. 47
 Մուրզուք քղ. 69
 Յոյներ 15, 41
 Յոնիական ծով, 8, 11, 26
 Յորդանան գետ 56
 Նազը քղ. 49
 Նազուկ լիճ 37
 Նալլըխան քղ. 67.
 Նապուս (Պալգա) նահ. 54
 Նարեկ գեղ 61
 Նէճիս նահ. 59
 Նէմրուս (Ներրովդ) լեռ 34
 Նիկիսար քղ. 66
 Նիկուպոլիս քղ. 30
 Նիկուսիա քղ. 68
 Նիյոնէ նահ. 50
 » քղ. 50
 Շաղ-իւլ-արապ 36, 59
 Շամ (Սիւրիա) կուս. 53, 57
 » նահ. 57
 » քղ. 58
 Շամ-Դարապ. նհ. 36, 59
 Շապին-Դարաշիսար նհ. 66
 » քղ. 66
 Շգօտրա լիճ 11, 26
 » կուս. 16, 24, 25, 26
 » նահ. 26
 » քղ. 26
 Շէհրիզօր նահ. 60
 Շուճա քղ. 30
 Ուրմարս լեռ 9
 Ոսկեղջիւր ծոց 19
 Ոստան գեղաւան 61
 Ուրալ-Ալթայեան ցեղ 14

Ուրֆա նահ. 53
 » քղ. 53
 Չաթալճա նահ. 17
 Չանագ-գալէ նեղ. 8, 48
 » քղ. 48
 Չարչամպա գաւ. 35
 Չարտաղ 9, 10
 Չարտաք 40
 Չէնկիլիէր գեղաւան 46
 Չէլմէ (Կազմէն) թ. կղ. 33, 49
 Չէրքէզներ 42
 Չինշարներ 15
 Չըզըլըզ գետ 35
 Չմիկածագ քղ. 64
 Պագըլը շայ 35
 » տաղ 34
 Պաթում քղ. 35
 Պալգան լեռներ 9, 28, 29
 Պալգանեան ց. կղ. 7, 29
 Պալըքէսիր նահ. 35
 » քղ. 47
 Պաղեստին 34
 Պաղտատ կուս. 43, 58, 59, 60
 » նահ. 60
 » քղ. 59, 60
 Պայազիտ նահ. 62
 » քղ. 62
 Պայպուս քղ. 35, 62
 Պանտալուգա քղ. 31
 Պանտրմա քղ. 47
 Պաշգալէ քղ. 61
 Պասրա կուս. 43, 58, 59
 » ծոց 34, 59
 » նահ. 59
 » քղ. 59

Պարսից ծոց 7, 32, 35, 43, 58
 Պարսկաստան 32, 58, 59, 60, 61, 62
 Պարտիզակ գեղաւան 46
 Պաֆրա քղ. 35
 Պէլլովա քղ. 13
 Պէյգոզ 19
 Պէյթ-էտ-տին քղ. 57
 Պէյշէհիւր լիճ 37
 Պէյրութ կուս. 43, 53, 56, 58
 » նահ. 54
 » քղ. 40, 54, 55
 Պէնկազի նահ. 69
 Պէշիկթաշ 19
 Պէրաթ նահ. ու քղ. 27
 Պէրկամա քղ. 35, 49
 Պէշիւք-տէրէ 19
 Պիթլիս կուս. 43, 60, 61, 62, 63, 64, 65
 » նահ. 63
 » քղ. 63
 Պիլէճիկ քղ. 40, 47
 Պիլա նահ. 35, 43, 48, 49
 » քղ. 48
 Պինկէօլ (Բիւրականեան) լեռներ, 33, 65
 Պոսնա 9, 30
 » լեռներ 9
 Պրուսա նահ. ու քղ. 47
 Պուլանըզ քղ. 64
 Պուլկարիա 24, 28, 29, 30
 Պուլկարներ 14, 22
 Պուլկար տաղ 34
 Պուրկաս քղ. 28
 Պուրտուր լիճ

Պուրտոր նահ. 50
 » քղ. 50
 Պօլու նահ. 44
 » քղ. 44
 Ռէթիմօ նահ. 28
 » քղ. 28
 Ռըտուան քղ. 34, 64
 Ռուսմանիա 8, 30
 Ռուսնուգ քղ. 30
 Սաբանճա լիճ 37, 46
 Սագարիա գետ 34, 46, 47,
 Սագըզ (Քիոս) կղ. 67,
 Սաման ծոց 32
 » քղ. 44
 Սայտա քղ. 55
 Սանա նահ. 58
 » քղ. 58
 Սարա-քէօյ քղ. 40
 Սարը-չիչէք լեռ 33
 Սարոսի ծոց 8
 Սարուխան նահ 49
 Սելանիկ կուս. 11, 12, 16,
 21, 22, 23, 24, 25, 28
 » նահ. 23
 » քղ. 13, 23
 Սեմական ցեղ 15, 41
 Սերէզ նահ 23
 » քղ. 23
 Սերվիա 23, 29, 80
 Սեւերեկ քղ. 65
 Սեւ ծով 7, 8, 17, 21, 28,
 29, 30, 32, 34, 35,
 39, 43, 44
 Սէրայ-Պոսնա 31
 Սէրֆիչէ նահ. 25
 Սըվազ կուս. 43, 44, 50,

52, 62, 64, 65, 66
 » նահ. 66
 » քղ. 66
 Սթրանճա լեռներ 9, 10,
 20, 28
 Սթրումա գետ 11
 Սիլիսթրէ քղ. 30
 Սիհան գետ 36, 51
 Սինոպ նահ. 44
 » քղ. 44
 Սինօր տաղ 36
 Սիս քղ. 52
 Սիսթովա քղ. 30
 Սիվրի-հիսար քղ. 67
 Սիւլէյմանիյէ նահ. 60
 » քղ. 60
 Սիսիան տաղ. 34, 61
 Սլաւ ցեղ 14
 Սղերդ նահ. 63
 » քղ. 64
 Սպանիա 15
 Սպարթա նահ 50
 Սուէզի ջրանցք 32, 58,
 68, 69
 Սուտա քղ. 28
 Սուտան 69
 Սուր քղ. 55
 Սուրիա կուս. 33, 52, 54,
 55, 57
 » նահ. 57
 » լճեր 37
 Սքալա-Նովա ծոց 33, 35,
 » քղ. 49
 Սօֆիա քղ. 30
 Վան ծով 34, 37, 61, 63
 Վան կուս. 36, 60, 61, 62,

63, 65
 Վան նահ. 61
 » քղ. 61
 Վառնա քղ. 30
 Վարագ լեռ 61
 Վարդօ գեղաւան 64
 Վարտար գետ 11, 24
 Վիտին քղ. 30
 Վիւրթեմպերկ 29
 Վոսփորի նեղուց 8, 17
 Վօթի քղ. 68
 Տարէնտէ քղ. 66
 Տէնիզլի նահ. 26
 » քղ. 26
 Տէպրէ նահ. 26
 Տէտէ-աղաճ նահ. 22
 » քղ 13, 22
 Տէրսիմ լեռներ 33
 » նահ. 64
 Տիալա գետ 34
 Տիատին քղ. 36, 62
 Տիարպէթի կուս. 43, 52,
 60, 62, 63, 64,
 65, 66
 » նահ. 65
 » քղ. 65
 Տիբերիոյ կամ Գալիլիոյ
 ծով 37
 Տիգրիս գետ 34, 36, 59,
 60, 63, 65
 Տիմոթէզա քղ. 22
 Տիվրիկ քղ. 66
 Տիւրզիւներ 42
 Տոպրուճա 30

Տոււլու լեռ 36
 Տրամա նահ. ու քղ. 23
 Տրաչ նահ. 26
 » քղ. 26
 Տրապիզոն կուս. 43, 44, 62
 » նահ. 44
 » քղ. 40, 44
 Տօրոսեան լեռներ 33, 34,
 36, 37, 50
 Փայաս քղ. 52
 Քեանդըրի նահ. 44
 » քղ. 44
 Քէմախ քղ. 62
 Քէչիչ տաղ 34
 Քէրպէլա նահ. 60
 » քղ. 60
 Քէրբուք քղ. 60
 Քէօթահիա նահ. 47
 » քղ. 47
 Քիլիս քղ. 53
 Քուրտեր 41
 Քիլի քղ. 62
 Քոսի ծոց 33
 Քրդական լեռներ 33
 Օլսրիա լիճ 11, 25
 » քղ. 25
 Օսմանցի թուրքեր 14, 41
 Օսմ. կայս. 7, 16, 30
 » կայսր. Պանդա 14, 41
 Օրթաքէօյ գեղաւան 46
 Օրտու քղ. 44
 Ֆէզան նահ. 69
 Ֆիլիպպէ քղ. 29
 Ֆոչիա քղ. 49

ՈՒՂՂԵԼԻՔ ՈՒ ՅԱՒԵԼԼԻՔ

Էջ	Տող
8	26(*) Սերգիա (ու Ռուսանիա)
8	14 Կարեւոր մասերը, ուղիղ՝ ծովերուն Կարեւոր մասերը
32	11 Յաւելցո՛ւր Արփայեղագոսի, Սեւ, Մարմարա, Միջերկրական ծովերը:
33	10 Ա.
»	23 Քիոսի ծոց, ուղիղ՝ Քոսի ծոց
36	11 Հիւսիս՝ ուղիղ Հարաւ,
»	13 Սինեօր տաղ, ուղիղ՝ Սինեօր տաղ
43	3 Իզմիր, ուղիղ՝ Իզմիս
44	1 Ներքամաքային քղ. Կիւմիւլեիանէ:
64	23 Աւսիւսար ուղիղ Աւսիւսաւ,
»	24 Խաւզեղ » Խաւզեղ,

[*] Վարի սողէն՝ սկզբայն



7509

lp

0003645

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003645

